

4292

ԵՐԳԱՐԱՆ

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ

ԿԱՄ


ԴԱՍԱԳԻՐՔ ԸՆԹԵՐՈՎԱՆՈՒԹԵԱՆ

Ի ՊԵՏԱ

ՓՈՔՐԻԿ ՏՂԱՅՈՑ

ՀՈՒԽՈՒՅՈՅ

ՅԱԿՈԲ ՄԻՍԱԿ




ՎԱՐՆԱ

ՏՊԱՐՈՒ ԱՐԵՎՈՒՅՈՒ

1897

391.995
0-53



891.9915

0-53

ԵՐԳԱՐԱԿ

ար

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ

Ի ՊԵՏԱ

ՓՈՓՐԻԿ ՏՂԱՑՈՑ

ՀԱՅԱՍՏԵՑ

ՅԱԿՈԲ ՄԻՍԱԿ



ՎԱՐՆԱ

ՏՊԱՐՈՒՆ ԱՐԵՒԵԼԵԱԾՈՒ

1897

" 2003

ՆԱԽԱԲԱՆ

52/15

Մանկապարտէզի օգտաւաս դրութիւնը
հետզինէտէ աւելի ընդունելութիւն կը գտնէ
մեր ազգին մէջ : Խուսահայերու միջոցաւ
ի Կ. Պոլիս գործադրուելէ Եսքը , գաւառա-
կան վարժարաններու մէջ ալ մուս գտաւ եւ
ուրախաւիր է տեսնել որ մինչեւ իսկ Եւրո-
պայի հայ գաղութները , ինչպէս Պուլկարա-
հայք , պատրաստականութիւն ցոյց կուտան
զայն ընդունելու :

Փոքրիկ մանուկներու այս միակ բնական
եղանակով կրթուելուն զերմ փախարո՞
փուրացինի այս հատորիկին մէջ ամփոփել
մանկապարտէզի շարք մը երգեր , զորս ձե-
ռագրերէ բաղեցինի մեծ խնամքով եւ որոնի
լիայոյս ենք թէ պիտի արժանանան մանկա-
վարժներու եւ մանկավարժութիններու ընդու-
նելութեան :

Եթէ մեր այս յօյսը իրականանայ , սի-
րայօժար պիտի ձեռնարկենի մանկական ա-
մելի ընդարձակ երգարանի մը հրատարակու-
թեան , հայ մանկուոյն կրթութեան մերով-
սանն ծառայելու դիտումով :

ՀՐԱՏԱՐԱԿԻՑ



714

Գ-39

ՀԱՅՐ ՄԵՐ

Ով հայր մեր երկինքն
Ուր ամեն հրեշտակ
Ծնրադրած քեզ կ'օրհնեն
Լու մեզ դու հիմակ:

Մեզի պէս փռքբերուն
Պաշտպանը դու ես, Տէ՛ր
Քեզմով է որ հեռուն
Կ'երթան ցաւ, փորձանքներ:

Դու ես որ ամեն օր
Մեր հացը կուտաս մեզ
Ու նրման գըթոս մօր
Մեր վըրայ կը հսկես:

Սիրեցէք միշտ իրար
Կ'ըսես մեզ, ով Աստուած
Ու փոխան քու գիրկու ու
Մեզ կուտաս դու ժպտած:

- ԵՐԳ Ա. Ա. Ա. Խ Օ Տ Ե Ա Ն -

Փա՛ռք քեղ, Հայր, որ ինձ տուիր
զիշերուան մէջ հանդիստ ընտիր
Տուիր նաեւ արեւ պայծառ
Որ կը ծագի մեզի համար :

Հայր իմ, փա՛ռք քեղ որ դու տուիր
զիշերուան մէջ հանդիստ ընտիր
Տուիր նաեւ արեւ պայծառ
Որ կը ծագի մեզի համար :

Օգնէ ինձ որ կատալեմ ես
իմ ամեն պարտքս, Հայր իմ, առ քեղ
Ըլլամմ ազնիւ և բարեսիրտ
Եմ այլս չըլլամմ երբէք ես բիրտ :
Հայր իմ փառք քեղ, եւայլն:

Ինչ որ ընեմ, գործեմ, խաղամ
Օգնէ որ ինձ բարի ըլլամ
Որչափ մեծնամ, ըլլամմ սիրուն
Հայր իմ քեզի և ամենուն :
Հայր իմ փառք քեղ, եւայլն:

ԵՐԵԿՈՅԵԱՆ ԱՂՋԹԻՔ

Երեկոն արդ գայ մեղմօրէն
Ընկերք, գասերը վերջացած են
Օ՞ն աշխուժիւ հոգւով զուարիթ
Մեր ծնողաց քով գառնանք արդ
Ու ճաշակենք հոն հանդարատիկ
իրենց գթոյն խնամք փափկիկ :

Ո՛վ Տէր, որոյ գութին անսահման
Հոկէ մեր գիրդ կենաց վրան
Ընդունէ դու մեր երգն, իղձեր
Երկրիս վրայ մեզ պաշտպան լեր
Ցոյց մեզ, ո՛վ Տէր գթած, բարի
Ճամբան որ շեշտ երկինք տանի :

Աստուած հզօր որ մեր աըկար
Սնձանց կ'օգնես դու անդադար
Ու մեր միտք, սիրտ բանաս տակաւ
Արտանց կ'օրհնենք քո գութին անբաւ
Թող մեր շրմներ, ո՛վ Տէր, մեր հեզ
Միաբերան դոչին « փա՛ռք քեղ » :

{ ՆԱՊԱՍՏՈԿ }

Մի՛ վազեր այդչափ տրագ
 իմ աղւորիկ նապաստակ
 Շատ պզտիկ ես տակաւին
 Թաթիկներդ կը յոգնին։

 Ես քեզ համար հաց բերեմ
 Շաքարեղէն կերցնեմ
 Մինչեւ մեծնաս, զօրանաս
 Ցատքելով քովս խաղաս։

 Ծանր ծանր կը քալես
 Ոիրտս վեր վեր կը հանես
 Կ'արձակեմ քեզ ապա ես
 Կ'երթաս ազատ կ'արածես։

 Երկու փոքրիկ նապաստակ
 Հանգիստ խոտ կը կրծոտեն
 Երբոր կուգայ չար որսորդ
 Փըշ, երկուքն ալ կը փախչին։

Հ Ե Ր Գ ՄԱՆԿԱԿԱՆ Հ

Բութամատը կ'ըսէ պարեմ
 Բութամատը կ'ըսէ ցատքեմ,
 Պարէ՛, ցատքէ՛, ո՛վ դու բութամատ։

Ցուցամատը կ'ըսէ պարեմ
 Ցուցամատը կ'ըսէ ցատքեմ,
 Պարէ՛, ցատքէ՛ ո՛վ դու ցուցամատ։

Միջնամատը կ'ըսէ պարեմ
 Միջնամատը կ'ըսէ ցատքեմ,
 Պարէ՛, ցատքէ՛ ո՛վ դու միջնամատ։

Մասնեմատը կ'ըսէ պարեմ
 Մասնեմատը կ'ըսէ ցատքեմ,
 Պարէ՛, ցատքէ՛ ո՛վ դու մասնեմատ։

Ճկոյթն ըստ, ես ալ պարեմ
 Ճկոյթն ըստ, ես ալ ցատքեմ,
 Պարէ՛, ցատքէ՛, դու փոքրիկ ճկոյթ։

ՅԵՍԱՆՈՂ

Յեսանող եմ, կ'երթամ քաղքէ ի քաղաք
Շուտ կտրելով շն և աւան և գիւղ
Ճամբուն վրայ կռնակս առած իմ յեսան
Գոշեմ մկրատ, դանակ սրեմ խիստ աժան
Պղղ, պղղ, պղղ, պղղ, պղղ, պղղ:

Թէ հողմ փշէ , թէ գայ անձրեւ
Միշտ երջանիկ գոհ արդարեւ
Կեանքս անցունեմ զուարթօրէն
Քեզմով սահին օրերս ամեն
Պպ , պպ , պպ , պպ , պպ , պպ :

Դարձիր արագ, գործօն յեսան
Դու միակ յոյս օգնական
Քեզմով առատ հաց ճարեմ ես
Դու յոյս ծիծաղ ինձ պարգեւես
Պղղ, պղղ, պղղ, պղղ, պղղ, պղղ:



Հիմա ա՛ռ այս գնդակը, մի՛ ձգել որ իյնայ վար
Դեղին, կարմիր և կապոյտ
Քեզի և ինծի համար
Հիմա ա՛ռ այս գնդակը, մի՛ ձգել որ իյնայ վար

Ավետ մէջը բռնէ և հանդարս մը կեցուր
Դեղին, կարմիր և կապոյտ
Եւ գլխուս պէս ալ կըրթ
Ավետ մէջը բռնէ և հանդարս մը կեցուր :

Ո՞հ, շատ գեղեցիկ է, բուրդէ շինուած է
Ոչխարին կռնակը կը մեծնայ
Քեզի և ինձի համար

ՊՇ. շատ գեղեցիկ է, բուրգի շինուած է :

Յոդնեցար սիրունս, ուստի պէտք է վար իջնաս
Հասուն խնձորներու պէս
Քեզի և ինծի համար
Յոդնեցար սիրունս, ուստի պէտք է վար իջնաս:

Զախէն գէպ յաջ շարժէ և ես քո լարէդ բռնեմ՝
Ճօճանակը այսպէս կը ճօճայ
Դիկ դակ, դիկ դակ, ծանր արագ
Զախէն գէպ յաջ շարժէ և ես քո լարէդ բռնեմ:

Հիմա ետեւ էն առջեւ օրուէ սիրունիկ գնդակ
Օրուէ օրուէ միշտ օրուէ
Եւ միշտ երջանիկ օրուէ
Հիմա ետեւ էն առջեւ օրուէ սիրունիկ գնդակ:

Կլոր կլոր դարձիր, բայց գետինը մ'իյնար
Բանի որ այսպէս կը դառնաս
Դու իմ շատ սիրելիս ես
Կլոր կլոր դարձիր, բայց գետինը մ'իյնար:

Ալ խաղէն դու յոդնեցար այսօր, մնաս բարեաւ
Քու պղափիկ աանդ մէջ հանդէ
Մինչեւ որ քեզնորէն կանչեմ
Ալ խաղէն դու յոդնեցար այսօր, մնաս բարեաւ



ՏԱՆՏԱՆ

Տանտան, պէպէք, տանտանայ
Տանտան, մինչեւ քընանայ
Օր, օր չուղեր, խեղճ կ'ընէ
Սիրու պէտք է որ դիմանայ:

Ծափիկ, ծափիկ, ծիրանի
Կարմիր խընձոր կ'ըլմանի
Ոսկի գեղձան մազերն ալ
Հովը թել թել կը տանի:

Հո՛փ, հո՛փ, տըղաս, հոփալայ
Հո՛փ, հո՛փ ցատքէ որ չի լայ
Խնդում գէմքին վարդ բացուի
Աշխարհաք ամէն իմն ըլլայ:

Թոմպուլ, թոմպուլ պըտըտիկ
Իմ գառնուկս է մէկ հատիկ
Վաղը քունէն արթընայ
Շարժէ թեւերն ու տոտիկ:

Եկու , հայրիկ , հոպպա տար
Զէ՛ , չէ՛ , մի՛ գար , չեմ ի տար
Անուշ մանչըս քուն ունի
Քիչ մալ մեծնայ , հապա տար :

Այս ի՞նչ ազոր հայրիկ է
Մանչըս ինձի կը ձգէ
Խըփէ աշերդ անուշիկ
Տանտառն , ծափիկ հերիք է :

Աշուկ պահ պահ ու օ՛ր օ՛ր
Սիրով մեծցիր օրէ օր
Ես հայրիկին քով նստիմ
Երգեմ երգեր նորէ նոր :

Ահա արդաս տատանի
Հոգի կուտայ տանտանի
Դըրի երեսն երեսիս
Ահա քունը կը տանի :

Փողոցէ մը օր մը անցայ
Պատուհանէ մը ես ներս նայեցայ
Կօշկակար մը ասեղն առեր
Հա կը կարէր , կօշիկ կարէր .

Ուբաթագ թագ , թիգաթագ թիգ
Ահա այսպէս կարէր կօշիկ :

Կաղապարին վըրայ շարէր
Կաշեայ փոքր ու մեծ կտորներ
Մոմած թելովն ասեղն առեր
Հա կը կարէր , կօշիկ կարէր .

Ուբաթագ թագ , թիգաթագ թիգ
Ահա այսպէս կարէր կօշիկ :

Փոքր հերիւնով ծակեր բանար
Ներբանի վըրայ գէտ վեր գէտ վար
Ապա փայտէ փոքրիկ գամեր
Հա , հա , հա , հա , այսպէս գամեր .

Ուբաթագ թագ , թիգաթագ թիգ
Ահա այսպէս կարէր կօշիկ :



Զուարթ արեւ , բարի լյո
ինչպէս շուտ արթնցար
փայլուն աստղերն տուած են խոյս
կուսինն ալ չերեւնար

Երէկ ննջել դու կ'երթայիր
կը խաղայի ես մինչդեռ
Այսօր ուրկէ դարձեալ եկիր
Ո՞ւր անցուցիր այս գիշեր :

— Սիրուն մանկիկ չեմ քնանար
կը վզիմ տեսնելու
իմ մանկիկներ որ այլ աշխարհ
կ'ապրին ձենէ հեռու :

Կ'արթնցնեմ ես ծաղիկներ
Եւ մեղու ու թռչուն
Եւ վերջապէս այն մանկիկներ
Որ երէկ ուշ եղան քոն :

714
39

Ժի՛ր ընկերք , շուտով
Եկէք քովէ քով .
Նըստեցէք կարգ կարգ ,
Հիւսեցէք արագ :

Պղտի՛կ բանուորներ ,
Ա՛լ բաւ աղմուկ ձեր .
Ասեղնուդ վրան
Տուէք ձեր դերձան :

Այսպէս անշրշուկ
Աշխատեցէք դուք .
Օղակնիդ մէկ մէկ
Չքակուին երբեք :

Երբ կէս չէ գուլպան ,
Պէտք չէ գործել լայն .
Բայց երբ կէսն անցնիք ,
Նեղցուցէք քիչիկ :



Զեր գուլպան, ընկերք,
Շուտ վերջացուցէք.
Քանզի թըշուառներ
Կան բողիկ՝ անտէր:

Ընկերք, քաջութիւն
Գործեցէք ժպտուն,
Բանուկ ձեռքն իրաւ
Չի մուրար բընաւ:

Ու ատեն ատեն՝
Ամենքնիդ մէկեն
Շըտկեցէք շուտ շուտ
Ծուռ կարգն հիւսուածնուդ:

ՅՄԵՆ ՄԵՆ ՏԱՏԻՍ

Մէն մէն տատիս. մէն մէն տատիս.
Ով սրտիս սէր, անո՞ւշ որդիս:

Թախթիկդ ինձ տուր, իմ մէկհատիկ.
Քալէ, աեսնեմ, տոտիկ տոտիկ.
Ան ի՞նչ աղոյր տատիս կ'ընէ.
Չ'եմ կըշտանար, ո'րդեակ, քենէ:

Մէն մէն տատիս. մէն մէն տատիս.
Ով սրտիս սէր, անո՞ւշ որդիս:

Չեռքըս թող տուր, ազատ քալէ,
Մի՛ սաք առներ հեւհըւալէ.
Մի՛ ձորճորար, մ'ըներ տիտիկ,
Ապրի՛ս, որդեակ իմ պըտըտիկ:

Մէն մէն տատիս. մէն մէն տատիս.
Ով սրտիս սէր, անո՞ւշ որդիս:

Ահա քալեց իմ անուշիկ,
Տատիս ըրաւ յուշիկ յուշիկ.
Ահա որդիս ըրաւ մէն մէն,
Մոոցայ գընաց հոգերս ամէն:

Մէ՛ն մէ՛ն տատիս . մէ՛ն մէ՛ն տատիս .
Ո՛վ սրտիս սէլ , անո՛ւշ որդիս :

Բռնե՛մ , բռնե՛մ , հա՛ բռնեցի .
Զէ՛ , չես իյնար , քիշ մը կեցի .
Մօսիկ եկու քիշի՛կ , քիշի՛կ ,
Աշուկներէդ ընեմ պաշիկ :

Մէ՛ն մէ՛ն տատիս . մէ՛ն մէ՛ն տատիս .
Ո՛վ սրտիս սէլ , անո՛ւշ որդիս :

Ա՛լ մարդ եղար , ելիր ուաքի ,
Քեզ չեմ օգներ առանց պէտքի .
Ասկից եաքը , անուշ որդիս ,
Ինքիր գըլխուդ քալել պարտիս :



Մանչըս նաւորդ մ'է անվեհեր
Օրուէ օրլոց օրուէ .
Կաւորդի սէլն անցնիւ ծովին .
Օրուէ օրլոց օրուէ , օրուէ օրլոց ևն :

Առագաստ ձեւէ , բեռն անգին .
Օրուէ օրլոց օրուէ .
Պէտք է մանչըս , մայր ի վեկին .

Օրուէ օրլոց օրուէ , օրուէ օրլոց ևն :

Աչկունք աղու փակուին տակաւ .
Քընէ , մանչըս , քընէ .
Քընոյ խորշը մանչս ալ հասաւ .

Քընէ մանչըս քընէ , քընէ մանչըս քընէ :

Հ Ա Ղ Ա Ց Փ

Մեր գիւղին մէջ հսկոյ
 ջաղացք մը կը դ առնայ .
 իր զուարիթ ելևէջ
 կը լսուի միշտ անվերջ :

Ան գարի կամ ցորեն
 Շարունակ աղալէն
 կը դոռայ ժիր , արթուն
 Առտուանց իբիկոն :

Ջաղացքին տէրն ու կին
 Շատ բարի սիրտ մ'ունին .
 Ամեն մարդ անոնց քով
 կը գտնեն տէր , գորով :

Տէր ու կին՝ աղքատաց
 կուտան միշտ առաս հաց .
 Ջաղացքին մէջ իրաւ
 Ոչ երբեք կան վիշտ , ցաւ :

Տղաք հոն թեւ ի թեւ
 Քալելով շատ թեթեւ՝
 Առտուանց կանուխէն
 կը խաղան ու կ'երգեն :

— ո —

ԺԱՄԱՑՈՅՑ

ՄԱՆՈՒԿԸ

Ժամացոյց խեղճ , հին ,
 Հերիք քու թիգ թագ .
 Խուցիդ մէջ մըթին
 Կրնաս առնել կանգ .
 Թիգ թագ , թիգ թագ .
 Խուցիդ մէջ մըթին
 Կրնաս առնել կանգ :

Սլաքիդ յուշիկ քայլ
 Միշտ յառաջ չերթայ ,
 Գիտեմ պարտասեալ
 Յոգնած ես հիմայ .
 Թիգ թագ , թիգ թագ .
 Գիտեմ պարտասեալ
 Յոգնած ես հիմա :

ԺԱՄԱՅՆՅՅԼ

Հանգիմ, սակայն ո՞վ
Ժամա ըսէ քեզի .
Տան մէջ ժամն ինչո՞վ
Մարդ գիտնայ պիտի .
Թիգ թագ, թիգ թագ,
Տան մէջ ժամն ինչո՞վ
Մարդ գիտնայ պիտի :



Պղտիկ կառուն կ'արթնայ ,
Կ'ուզզէ ականջն ալ հիմայ .
Աչքը չորս դին է նաեւ ,
Բարեւ փիսիկ, քեզ բարեւ, բարեւ :
Գլուխդ քուկին թաթիկով
Շըտկէ, փիսիկ . նազանքով
Քու սիրածիդ մօս իսկոյն
Եկու փիսիկ, եկու զուն իսկոյն :

ՓՈՔԻԿ ԱՐԴԵՍՏԱԽՈՐՔ

Յեսանաւորն անխին
Քըսէ դանակ ու կացին ,
Եւ արդ գարձող քարին վրան
Հին մեսաղներ կրրճտան :
Ու զիկ ու զօք, ու զիկ ու զօք ,
Ու զիկ ու զօք, ու զիկ ու զօք .
Երբ կ'աշխատի մարդ սրտով ,
Գործ կը տեսնէ ապահով :

Դարբինն ահա սալին քով
Ծեծէ երկաթն իր մուրճով ,
Ու ծըխացող մուրճին տակ
կայծեր վագեն բոցարձակ :
Ու թագ ու թօգ, ու թագ ու թօգ ,
Ու թագ ու թօգ, ու թագ ու թօգ .
Երբ կ'աշխատի մարդ սրտով ,
Գործ կը տեսնէ ապահով :

Յեսան քերիչն ալ հիմայ
Փայտին վրայ երթայ գայ ,
Ու նուրբ ուրբը տաշուքին
Խանութին մէջ կը լեցուին :
Ու զիկ ու զօք, ու զիկ ու զօք ,
Ու զիկ ու զօք, ու զիկ ու զօք .
Երբ կ'աշխատի մարդ սրտով ,
Գործ կը տեսնէ ապահով :

Տես ալիւրէն ճերմըկցած
Հացագործը շինէ հաց,
Զուտ խըմորին կակուզ կոյտ
Չեռքովլ թրէ ան շուտ շուտ։

Ու թագ ու թօգ, ու թագ ու թօգ,
Ու թագ ու թօգ, ու թագ ու թօգ.
Երբ կաշխատի մարդ սրտով,
Գործ կը տեսնէ ապահով։

Երբ եղանակը համնի,
Սղոցն յանկարծ կ'երեւի
Ու կոտրելով փայտ կոճղեր,
Հոգայ ձմրան մեր պէտքեր։

Ու զիկ ու զօք, ու զիկ ու զօք,
Ու զիկ ու զօք, ու զիկ ու զօք,
Երբ կաշխատի մարդ սրտով,
Գործ կը տեսնէ ապահով։

Տակառագործն է՛ն առաջ
Իր տակառները շինած
Անոնց վըրայ ի վերջէ
Շրջանակներ կ'անցունէ։

Ու թագ ու թօգ, ու թագ ու թօգ,
Ու թագ ու թօգ, ու թագ ու թօգ.
Երբ կաշխատի մարդ սրտով,
Գործ կը տեսնէ ապահով։

Դերձակն իր նոր կերպասով
Զափէ կտրէ ձորձեղէն.
Եւ մինչ տաքնայ իր արդուկ,
Աշկերտն ընէ կարկառուք։

Ու զիկ ու զօք, ու զիկ ու զօք,
Ու զիկ ու զօք, ու զիկ ու զօք.
Երբ կաշխատի մարդ սրտով,
Գործ կը տեսնէ ապահով։

Իր ծեփիչով որմնագիր
Քըսէ պատին գաճ ու կիր.
Ու սեւ պատերը համակ
Կըլլան իսկոյն ճեփ ճերմակ։

Ու թագ ու թօգ, ու թագ ու թօգ,
Ու թագ ու թօգ, ու թագ ու թօգ.
Երբ կաշխատի մարդ սրտով,
Գործ կը տեսնէ ապահով։

Շատ մը գործեր տակաւին
Բանուոր ձեռքի պէտք ունին.
Արհեստն զմարդ չանպատուեր,
Երբ մարդ գիտնայ լաւ գործեր։

Ու զիկ ու զօք, ու զիկ ու զօք,
Ու զիկ ու զօք, ու զիկ ու զօք.
Երբ կաշխատի մարդ սրտով,
Գործ կը տեսնէ ապահով։

— ՖԱՐԻ ԱՌԱԽՈՏ —

Բարի՛ լոյս, բարի՛ լոյս, ազնիւ ուսուցիչք,
Ուշափ ուրախ, զրւարթ թուփ ամեն ինչ.
Ընկե՛րք, ձեր գալուստ սիրով կ'ողջունենք.
Մեր սրաերն ուրախ են զի բարին կ'ընենք:

Բարի՛ լոյս, բարի՛ լոյս, սիրուն վարժարան,
Յօժար ենք պատուել, քու ամեն հրաման,
Զի սէր է մեր դրօն ի խաղ և ի գործ.
Ողջ'ոյն, ողջ'ոյն, ուրեմն քե՛զ զուարթ նոր օր:

— Ա. Զ. Ք. - Կ. Ա. Պ. Ո. Ւ. Կ. —

Երջանիկ եմ և ուրախ
Երբ մենք խմբով՝ կը խաղանք.
Օդը յուզեալ թէ խաղաղ,
Միշտ կ'ազդէ մեղ նոյն բերկրանք:
Մեզմէ մէկը պահուած է,
Դարձիր գտիր այն ո՞վ է.
Պիտի խնդանք ի սըրտէ,
Թէ կարծիքըդ շիտակ է:



Ի՞նչ անուշիկ գեղօններ
Նուագես, ո՞վ թռչնիկ,
Անասառին խիտ ծառերուն
Թերթոց մէջ փափկիկ:

Երգէ՛, թըռչնակ, բնութեան
Դաշնակ գեղեցիկ.
Երգէ՛, փափուկ ու մեղմ
Երգեր անուշիկ:

Ահա քեզ երկնից վրայ
Երգակից կ'երեւին
Թռչնոց պարք ովք կը թռչին
Խումբ խումբ միասին:

Զիւն ճերմակ չծածկէ գաշտ
Ու մարդ ու պարտէզ,
Ո՞վ թռչնիկ, քո են այն
Ընդարձակ ասպարէզ:

Երանի տամ քեզ, զուարթ
Ուրախ երգես միշտ.
Դաշնակաւոր երգոցը
Մէջ չունիս դու վիշտ:

Երանի զի չոնիս ձին
Յուրա , ձմեռ , բուռն ալիք,
Այլ թափառիկ դպյայլես ,
Երգես հանդարտիկ :



ԶԱԴԱԳԱՄԱԿ

Զանդակն ահա զարնուի ,
Եւ իր ձայնովս արծաթի
Կ'երգէ օդին մէջ ասանկ
« Ճա՛նկ , տա՛նկ , տա՛նկ » :

Աշխարհ ձայնէն կ'արթննայ ,
Գործէ մեղու ու տըղայ .
Կը լսուի նոյն արձագանգ .
« Ճա՛նկ , տա՛նկ , տա՛նկ » :

Ու դիշերուան մէջ խորունկ
Երբ դադրած է դործ , աղմուկ ,
Ժարածուի ձայն ներդաշնակ .
« Ճա՛նկ , տա՛նկ , տա՛նկ » :

ԵՐԳ ԴԱՐԲՆՈՑ

Վարպետն ու աշկերտ կայնած դէմ դէմի ,
Կրակն են դրեր ձողերն երկաթի ,
Աշկերտն ալ բուֆ բուֆ կը փէ փքոց
Եւ վառարանէն կ'ելլէ ծուխ ու բոց .
Բուֆ , բուֆ , բուֆ , բուֆ , բուֆ , բուֆ :

Ծանըլ մուրճերով , կարմիր երկաթէն
Պէս պէս գործիքներ շուտով կը կոփեն
Հոն սալին վըրայ , թաքըլ թիքը թագ
Կացին , բահ , բըրիւ , նաև գամ , ուրագ
Թաք թիք թաք թաք . թաք թիք թաք թաք :

Հոն , աե՛ս , աշկերտ մը , բռնած է ձեռքին
Յեսանին վըրայ թերքաշ մի կացին .
Շուտ կը գարճնէ անիւը խըռ խըռ ,
Սրելու համար գործիքն ամրակուռ ,
Խըռ խըռ խըռ խըռ խըռ խըռ խըռ :

Հոն ալ ուրիշ մը , հաստ երկաթին քով
Քըրտինք կը թափէ փշալով , հեւքով .
Կը զարնէ մուրճը անվերջ տանկառանկ .
Աստուած վարձատրէ իւր ճիգերն ու ջանք ,
Տանկա տանկ , տանկա տանկ , տանկա տանկ են :



* * * * *
ՕՐՈՐ
* * * * *

Օրօ՛ր , իմ մանկիկ ,
 Քընացիր մըշիկ մըշիկ .
 Աղուոր , Ճերմակ լուսընկան
 Ծագեց օրրանիդ վրան .
 Օրօ՛ր , իմ մանկիկ ,
 Քընացիր մըշիկ մըշիկ :

Օրօ՛ր , իմ թըռչնիկ ,
 Քընացիր մըշիկ մըշիկ .
 Աղուոր , Ճերմակ լուսընկան
 Ծագեց կակուղ բոյնիդ վրան .
 Օրօ՛ր , իմ թըռչնիկ ,
 Քընացիր մըշիկ մըշիկ :

Օրօ՛ր , իմ ծաղիկ ,
 Քընացիր մըշիկ մըշիկ .
 Աղուոր , Ճերմակ լուսընկան
 Ծագեց ցօղունիդ վրան .
 Օրօ՛ր , իմ ծաղիկ ,
 Քընացիր մըշիկ մըշիկ :

* * * * *
ԵՐԳ
* * * * *

(Դասի աւարտումն յետոյ)
 Դուրս եկէք , զուրս եկէք
 Աշխատանքը թող տուէք .
 Խաղալով , խնդալով ,
 Ցնծութեամբ երգենք .
 Լոյսը մեզմ է և պայծառ
 Օդն զով , առողջարար .
 Շուտ վաղենք , ցատկուանք ,
 Ցնծութեամբ երգենք :
 Միաբան , միաբան
 Հնկերները թող ըլլան .
 Հեռացուր դէմք տիսուր ,
 Գործ ձգէ եկուր .
 Գառնուկին խաղալը տես ,
 Մենք ինչու շընենք այսպէս .
 Շուտ վաղենք , ցատկուանք ,
 Ցնծութեամբ երգենք :
 Սերտել ու կարդալ միշտ
 Յարմար ատեն կ'ըլլայ ,
 Խաղալու խնդալու
 Ժամանակը կայ .
 Ան որ միաք չունի կարդալ ,
 Զկրնար հմուտ ըլլալ .
 Շուտ վաղենք , ցատկուանք ,
 Ցնծութեամբ երգենք :

— Յ Ե Ա Յ Ն ՈՒ Կ Ա Ն ՈՒ Մ Բ Ը Լ Յ Ո Ւ —

Միայնուկը . — Ո՞հ , այս խումբն է շնորհալից ,
Ժիրօֆլէ , Ժիրօֆլա .
Հոս դէմք , հակատ են անբիծ ,
Միրտս հրճուանք կը զգայ :

Խումբը . — Այո՛ , մենք շատ ենք համեստ ,
Ժիրօֆլէ , Ժիրօֆլա .
Իրա՛ւ , մեր վարքն է պարկեշտ ,
Մեր խօսքին հաւտա :

Միայնուկը . — Զեր մէջ առէք , ո՞հ , զիս ալ ,
Ժիրօֆլէ , Ժիրօֆլա .
Կ'ուզեմ սրտանց ձերն ըլլալ ,
Զեր միջեւ հիմա :

Խումբը . — Լաւ , բայց դու չես մեզի պէս ,
Ժիրօֆլէ , Ժիրօֆլա .
Չիրքեր ունինք մենք պէս պէս ,
Ո՞րն է քոյդ , ասա՛ :

Միայնուկը . — Վա՞հ , ես չունիմ ձիրք աղւոր ,
Ժիրօֆլէ , Ժիրօֆլա .
Միայն անտառ հեռաւոր ,
Կ'երթամ պահ ընդ պահ :

Խ . — Հոն ի՞նչ ընենք առանձին ,
Ժիրօֆլէ , Ժիրօֆլա .
Տե՛ս , հոս զուարլդ խըմբովին ,
Մենք կ'երգենք ահա :

Մ . — Հոն կը քաղեմ մանուշակ ,
Ժիրօֆլէ , Ժիրօֆլա .
Ետքն ալ հիւսեմ ես պըսակ ,
Գոգնոցիս վըրայ :

Խ . — Որո՞ւ համար այդ պըսակ ,
Ժիրօֆլէ , Ժիրօֆլա .
Դուն կը հիւսես հոն մինակ ,
Ո՞ն , ըսել փութա՛ :

Մ . — Զայն կը հիւսեմ քեզ համար ,
Ժիրօֆլէ , Ժիրօֆլա .
Որոնց ճակտին շատ յարմար
Պըսակըս կուգայ :

Խ . — Եթէ դայլ մը մեծ , ահեղ ,
Ժիրօֆլէ , Ժիրօֆլա .
Հոն դէմդէ ելնէ , դուն համեղ
Կեր կ'ըլլաս նմա :

Մ . — Ես կոտոշներս անոր դէմ,
Ժիրօֆլէ , ժիրօֆլա .
Իսկոյն անվախ կ'երկարեմ,
Ու ան խոյս կու տայ :

Խ . — Իսկ թէ շընիկ մը անգութ ,
Ժիրօֆլէ , ժիրօֆլա ,
Քեզ պատահի , քու հոգւոյդ
Չ'զ'զի եր սաստիկ ահ :

Մ . — Ես կը գգուեմ զայն անդէն ,
Ժիրօֆլէ , ժիրօֆլա .
Ու ան իմ այս գըգուանքէն ,
Ինձ կ'ընտելանայ :

Խ . — Ունիս եղեր սիրտ ազնիւ ,
Ժիրօֆլէ , ժիրօֆլա .
Ըզքեզ մեր մէջ մենք խընդիւ
Կ'ընդունինք հիմա :

Մ . — Օ՛ն , դու մեր մէջ եկ ժպտուն ,
Ժիրօֆլէ , ժիրօֆլա .
Մեր պաշտելին արդ ես դուն ,
Երկինք մեզ վըկայ :

ՄԱՆՈՒԿՆԵՐՆ ԵՒ ԹԱԶՈՒՆԸ

Մանուկներ

Թռչնակ , բռնու եցար ,
Ցանցէն չես ազատիր ,
Բանով մայսուհետեւ
Գենէ ալ չենք զատուիր :

Թռչուն

Սիրելի՝ մանուկներ ,
Չերին ինչո՞ւն եմ պէտք .
Թռղէք ազատ թռչիմ .
Շուա վանդակըս բացէք :

Մանուկներ

Ո՛չ , թռչնակ , չենք թռղուր ,
Դու մեզ մօտ պիտ' մնաս
Քեզ շաքրէ հաց կուտանք ,
Դու կուտես , կը խայտաս :

Թռչուն

Շաքրէ հաց չեմ սիրեր ,
Չեմ ուտեր քաղցրեղէն .
Գաշտի մարախները ,
Ինձ լւա են շաքարէն :

Մանուկներ

Ա՞խ , թռչնա՛կ , մենք ինչպէս
Պիտի փայփայէինք .
Զէինք թռղուր ալսրիս ,
Միշտ կ'զբացունէինք :

Թռչուն

Թէ անդութ մարդ մանկարծ
Մօր գրկէն ձեզ առներ ,
Դուք ցաւէն մաշելով ,
Շուտ չէիք մի մեռներ :

Մանուկներ

Ճշմարիտ է , թռչուն ,
Գերութեան չես առնիր .
Աստուած քեզ հետ լինի .
Անուշ մօրկանդ դարձիր :



ԶԲՈՍԱՆՔ


Բաւ է մեզ , ընկերներ ,
Այսօր շատ ենք կարդացեր
Մտքերնիս է յոգներ
Նոյնպէս մեր աչեր :

Աշխատութեան դադար տանք
Երթանք ընել զբօսանք
Քիչ մը եւս խաղալով
Քալենք երգելով :

Բնութիւն , ինչ քաղցրիկ
Ժպիտ ունի գեղեցիկ
Տե՛ս սիրուն թիթեռնիկ
Թրթըռոայ հեղիկ :

Ո՛ն և մենք ալ վազվենք
Եկէ՛ք , մէկտեղ պար բռնենք
Պարէն վերջ դասերնիս
Կ'առնենք ձեռքերնիս :





Մանուկ .— Ո՞վ դու փոքրիկ շերամիկ ,
Դեռ ձուածին հէք ձնունդ ,
Հսէ՛ մեզի , շերամի՛կ ,
Դու ի՞նչ կ'ուզես քեզ մնունդ :

Շերամ .— Ա՛խ , թժենւոյ սպիտակ
Տերեւները քաղեցէք ,
Կը սիրեմ . ըսեմ շիտակ .
Խշտիս վըրայ ոլփուցէք :

Ահա՛ մեծցար , ո՞վ շերամ .
Բարձրահասակ , հզօր ու վէս ,
Հսէ՛ , հըսկայդ դու շերամ ,
Դուն ալ հիմակ ի՞նչ կ'ուզես :

Շ .— Թողէ՛ք դուք զիս միայնակ ,
Յուշիկ յուշիկ միշտ գործել ,
Զիմ բոժոժիկ սպիտակ
Ոլորել ոլորել ոլորել :

Մ .— Հսէ՛ նաեւ , ո՞վ շերամ ,
Աշխատանքիդ մէջ այդպէս
Հսէ՛ , ըսէ՛ , դու շերամ ,
Այդպէս պահուած ի՞նչ կ'ընես :

Ե .— Այժմ ըլլամ ես հարսնեակ ,
Օգտուեցէք , ժամ է արդ
Սիրուն բոժոժէս իմ ճերմակ
Լծիկ շինել բարդ ի բարդ :

Մ .— Հէք շերամին շընորհիւ
Մետաքսագործք կ'աշխատին ,
Ժիր բանուորին շընորհիւ
Հարուստք ամեն կը հագուին :

Ե .— Կ'ուզէ՛ք գլխարկ կամ մուշտակ
Եւ կամ թաւիշ ժապաւէնք ,
Մենք կը հիւսենք շարունակ
Մեր բոժոժներն , ո՞հ , տեսէ՛ք :

ՈՒՍԵԱԼ ՄԱՆՈՒԿԵ

Այս է բարձըր , այս է ցած ,
Նայէ որչափ եմ սորված .
Այս է նեղը , այս է լայն ,
Դեռ շատ բան գիտեմ սակայն :
Երկու ձեռք կապոյտ , ձերմակ
Մին է աջ , իսկ միւսը ձախ .
Հինգ փոքրիկ մատներ կըլոր ,
Որով բանեմ աանձ , սալոր :
Վարը սա սաքերըս տես ,
Վերն ալ գլուխըս նոյնպէս .
Հոս է քիթս , հոս աչերս իմ ,
Զէք կարծեր թէ գիտուն եմ ,
Այժմ աչեր , բաց մնացէք ,
Իսկ երբ պառկիմ , գոյուեցէք .
Ահա՛ բերան , ա'րդ կզակ իմ ,
Շուտովլ կարդալ պիտի սկսիմ :
Ականջներըս կը տեսնես ,
Որչափ պէտք են ինձ գիտես .
Հոս է տես իմ ձախ ձեռքս ,
Այս ալ աջըս է նոյնպէս :
Գլուխս երբ կը վերցնեմ ,
Ծափ ծափ , ծափ ծափ կը զալնեմ .
Իսկ երբ մեծնամ , քեզ նըման
Մեծ գործեր ընել կընամ :

ԵՐԳ ԵՐԿՐԱԳՈՐԾԻ

Ելակն ի՞սպէս կը սերմանէ ցորեն, կորեկ, գարի.
Տես այսպէս կը սերմանէ ցորեն, կորեկ, գարի:

Մշակն ի՞նչպէս կը հսձէ ցորեն, կորեկ, գարի.
Տես այսպէս կը հսձէ ցորեն, կերեկ, գարի :

Մշակն ի՞ո՞նչպէս կը ցանէ ցորեն, կորեկ, գարի
Տես այսպէս կը ցանէ ցորեն, կորեկ, գարի:

Մշակն ի՞ո՞նչպէս կը ժողվէ ցորեն, կորեկ, գարի
Տես այսպէս կը ժողվէ ցորեն, կորեկ, գարի:

Մշակն ի՞նչպէս կը ծեծէ ցորեն, կորեկ, գարը
Տես այսպէս կը ծեծէ ցորեն, կորեկ, գարի:

Մշակն ի՞նչպէս կը մաղէ ցորեն, կորեկ, գարւ
Տես այսպէս կը մաղէ ցորեն, կորեկ, գարի:

Մշակն ի՞նչպէս հանգիստ կառնէ երբ զերչացնէ,
իր գործ .

Մշակն այսպէս հանգիստ կառնէ երբ զերջացնէ,
իր գործ :

Երբ վերջացնէ մշակն իր կալ եզներուն, կը պոռայ. «Դեհ քաջ եղէք», այսպէս ուրախ զուարթ նա տուն դառնայ :

ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆԵՐ

Ո՞ւն է Անգղիոյ մայրաքաղաքը,
Փոքրիկ ընկեր, փոքրիկ ընկեր, փոքրիկ ընկեր,
Ա՛յն որ լոնտոն կը կոչեն մեծեր,
Թայմզ կոչուած գետին եղերք:

Ո՞րն է գաղղիոյ մայրաքաղաքը,
Փոքրիկ ընկեր, փոքրիկ ընկեր, փոքրիկ ընկեր,
Այն որ Բարիկ կը կոչեն մեծեր,
Մէն կոչուած գետին եղերք :

Ո՞րն է Ռաւսիոյ մայլաքաղաքը,
Փոքրիկ ընկեր, փոքրիկ ընկեր, փոքրիկ ընկեր,
ԱԷՆ-ԲԷԺԵԼԱՍՊՈՎԻԿ կը կոչեն մեծեր,
Նեվա կոչուած գետին եղեղք:

Ո՞ւն է փորթուկալի մայրաքաղաքը ,
Փոքրիկ ընկեր , փոքրիկ ընկեր , փոքրիկ ընկեր ,
Ա՛յն որ Լիզաօն կը կոչեն մեծեր ,
Թակօ կոչուած գետին եղելը :

Ո՞քն է իտալիոյ մայրաքաղաքը,
Փոքրիկ ընկեր, փոքրիկ ընկեր, փոքրիկ ընկեր,
Այս որ Հռոմ կը կոչեն մեծել,
Տիբերիս կոչուած գետին եղերք։

ԲԱՐԵ ԼՈՅ

Բարի լոյս, բարի լոյս, ազնիւ վարժուհի,
Մեղ ամեն ինչ ուրախ ու զուարիթ թուի.
Մեր ընկերք, ձեր գալուստ սիրով կ'ողջունեն,
Մեր ոլտերն ուրախ են, զի բարին կընեն :

Բարի լոյս, բարի լոյս, սիրուն վարժարան,
Յօժար եմք յարգել քու ամեն հըրաման.
Զի սէր է մեր դըրօց ի խաղ և ի գործ,
Ողջոյն, ողջոյն ուրեմն քեզ, ո՛վ զուարիթ օր :

ԿԱՏՈՒԻ ԵՒ ՄՈՒԿ

Ճերմակ փխսիկ , ի՞նչ յուշիկ
կուգայ բռնել մկնիկ .
իսկ մուկն լըսէ ձայն ոռքի,
Շուտ կը փախչի հեռի :

Փախիր սիրուն , խեղճ մկնիկ ,
վազէ՝ տան բոլորակիք
կատուն դէպ քեզ դայ արագ ,
բռնել թալթերուն տակ :

— ԵՐԳ ԲԱԴԻԿԻ ԾՅՈՒՆ —

Բաղն ու բադիկ լողային
Մեծ աւազանի մէջ .

Եւ երբ բան մը որսային ,
Կը կանչէին միասին .

« Լիտ է լիտ բադ բադ , լիտ է լիտ բադ բադ » :

Ծեր բադը կը սովորեցնէր
« Դուք աղաք զգուշացէք
Երբ գիշակեր մը տեսնէք ,
Շուտ խողովակ մաէք » .

Լիտ է լիտ բադ բադ , լիտ է լիտ բադ բադ :

Հազիւ զայս յանձնարարեց
Ծեր բաղն իր ձագերուն ,
Երբ գողն ի գող հետեւեց
Ուրուրը բադերուն .

Լիտ է լիտ բադ բադ , լիտ է լիտ բադ բադ :

Բադերը տեսան գողը
Շատ բարձր օդի մէջ ,
Խողովակ մասն մղուելով
Բանզի մայրը կանչեց .

« Լիտ է լիտ բադ բադ , լիտ է լիտ բադ բադ » :

Ուրուրը շատ սաւառնեցաւ
Բադերուն գլխուն վրայ ,
Խեղճը չի կարողացաւ
Անոնցմէ մին գողնալ .

Լիտ է լիտ բադ բադ , լիտ է լիտ բադ բադ :

Յայնժամ հասաւ որո՞րդը ,
Զայն հրացանով մեռցուց .
Բադերը ուրախ պոռացին
Եւ վախը անցուցին .

Լիտ է լիտ բադ բադ , լիտ է լիտ բադ բադ :

Շնորհակալ եղան տղաք
Մօր տուած խրատին .
Ամենքն ալ կարկաչեցին
Ի պատիւ իրենց մօր :

Լիտ է լիտ բադ բադ , լիտ է լիտ բադ բադ :



ՕՐՈՐ

Օրօ՛ր, օրօ՛ր, քնացիր որդեակ իմ անուշիկ .
Մեղմիկ ձայնով քեզ օրօրեմ յուշիկ, յուշիկ .
Զէ, մի վախնար, քեզ չի ձգեր մայրըդ զբոյշ .
Օրօ՛ր, օրօ՛ր, քնացիր անոյշ :

Կակուղ, փափուկ օրրանիդ մէջ փաթթեցի քեզ .
Առատ, առատ քեզ կաթ տուի, ալ ի՞նչ կուզես .
Գոցէ նայիմ այդ աչուկներըդ պլպլուկ .
Օրօ՛ր, օրօ՛ր, սիրուն մանուկ :

Օրօ՛ր, օրօ՛ր, վարդեր բուսնին ոտքերուգ տակ .
Քեզի վարդերն, ինծին անոնց փուշերն համակ .
Թէ ես քնանամ, հրեշտակներ թող պահապան
Օրօ՛ր, օրօ՛ր, զաւկիս ըլլան :

Քնացիր անոյշ, քնացիր հանդարտ, ալ մ'ըներ նազ .
Քնացիր սէր իմ որ շուտ մեծնաս ու բազմանաս .
Առ համբոյր մ'ալ, առ հատ մ'ալ եւ նիրհէ մուշ մուշ .
Օրօ՛ր, Օրօ՛ր, որդեակս անոյշ :

ՊԱՌԱԽՆ ՈՒ ԱՅԾԸԸ

Պառաւն այծ մ'ունէր,
Փոքրիկ սիրուն այծ .
Ինքն անով կ'ապրէր,
Աղքատ մնացած,
Խեղճուկ ու մինակ
Աղքատ մնացած :

Իր այծիկն օր մը
Նա դաշտը տարաւ,
Ծաղկած հովտի մէջ
Արածել տուաւ,
Կուշտ կուշտ, կուշտ կուշտ
Արածել տուաւ :

Մարտ ամսի վերջն էր,
Ցուրտ հով մը փըչեց,
Պառաւի աչքէն
Այծը հալածեց,
Ափսո՞ս, մեծ ափսո՞ս,
Այծը հալածեց :

Ի հարկէ գայլեր
 Այծը լափեցին,
 Խեղճուկ պառաւին
 Կոտոշներ թողին,
 Միայն և միայն
 Կոտոշներ թողին :

Պառաւն էր նստած
 Փունջ խոտը ձեռին .
 Այծը կը կանչէր
 Զայնով տրտմագին .
 — “Ե՛կ, Ե՛կ, Ե՛կ, Ե՛կ,” —
 Զայնով տրտմագին :

ԿՏԱՐԱԳՈՐԾՆԵՐ

Կտաւագործները շատ ժիր մարդիկ են,
 ինչու այսպէս փող, փող, փող .
 Կոստայնեն ձեզի և մեզի զգեստներ,
 ինչու այսպէս փող փող փող,
 Վարդագոյն, կապտագոյն փող, փող, փող,
 Հաստ և նուրբ, լայն և նեղ
 Վարդագոյն, կապտագոյն փող, փող, փող :

Կտաւագործները ունին կկոցներ,
 ինչու այսպէս փող փող փող .
 Կոստայնեն անով գունաւոր թելեր,
 ինչու այսպէս փող փող փող,
 Վարդագոյն, կապտագոյն փող, փող, փող,
 Հաստ և նուրբ, լայն և նեղ
 Վարդագոյն, կապտագոյն փող, փող, փող :

Կտաւագործները լաւ կը նուագեն,
 ինչու այնպէս փող փող փող .
 Չոփի կը բռնեն անոնք մեծ տաղանդով,
 ինչու այնպէս փող փող փող .
 Վարդագոյն, կապտագոյն փող, փող, փող,
 Հաստ և նուրբ, լայն և նեղ,
 Վարդագոյն, կապտագոյն փող, փող, փող :




ՀՐԱՒԵՐ


Թռչունը երգեց, օդը բացուեցաւ.
 Ալեւն ալ վաղուց ելաւ, բարձրացաւ.
 Խելօք մանուկներ, շուտ մը հաղուեցէք,
 Շուտով վարժարան դուք հաւաքուեցէք:

Մարդ և անասուն, դազան և թռչուն,
 Ամենքն ալ կ'երթան իրենց գործերուն.
 Բերնով ուտելիք կը բերէ մըջուն,
 Ծաղիկներէն հիւթ կը ծըծէ մեղուն:

Դաշտը գոյնզգոյն ծաղկով զարդարուած,
 Մարդագետինը կանանչ է հաղուած.
 Չմեռուան քունէն անսատն արթնցած,
 Իր տերեւները կը շարժէ կամաց:

Զկնորսներն ուռկանն ահա կը քաշեն,
 Հնձողներ իրենց մանդաղը շարժեն.
 Դուք ալ, մանուկներ, ձեր գիրքերն առէք,
 Կստուած ծուլութիւն չի սիրեր երբեք:




Խումբը
 Մենք կ'ուղենք մէյ մը խաղալ
 Ովկ ինչ կ'ուղէ ըլլալ.
 Եւ ովկ ինչ որոշած է
 իսկոյն հօս, ներս մտնէ:

Միայնուկը
 Որսորդ ըլլալ ես կ'ուղեմ,
 Զի այն ես կը սիրեմ,
 Որսորդ զուարթ կ'ապրի
 Այս մեր աշխարհին մէջ:

Խումբը
 Որսորդ ըլլալ ան կ'ուղէ,
 Իրեն իղձը այդ է.
 Ուրիշ մը պիտի ըսէ,
 Թէ ի՞նչ ըլլալ կ'ուղէ:

Միայնուկը
 Կառապան ըլլալ ես կ'ուղեմ,
 Զի այն ես կը սիրեմ,
 Կառապան զուարթ կապրի
 Այս մեր աշխարհին մէջ:

Խումբը

Կառապան ըլլալ ան կ'ուզէ,
իրեն իղձը այդ է.
Ուրիշ մը պիտի ըսէ,
Թէ ի՞նչ ըլլալ կ'ուզէ:

Միայնուկը

Չիապան ըլլալ ես կ'ուզէմ,
Զի այն ես կը սիրեմ.
Չիապան զուարթ կ'ապրի,
Այս մեր աշխարհին մէջ:

Խումբը

Չիապան ըլլալ ան կ'ուզէ,
իրեն իղձը այդ է.
Ուրիշ մը պիտի ըսէ,
Թէ ի՞նչ ըլլալ կ'ուզէ:

Միայնուկը

Կօշկակար ըլլալ ես կ'ուզէմ,
Զի այն ես կը սիրեմ.
Կօշկակար զուարթ կ'ապրի,
Այս մեր աշխարհին մէջ:

Խումբը

Կօշկակար ըլլալ ան կ'ուզէ,
իրեն իղձը այդ է.
Ուրիշ մը պիտի ըսէ,
Թէ ի՞նչ ըլլալ կ'ուզէ:

Միայնուկը

Պարտիզան ըլլալ ես կ'ուզէմ,
Զի այն ես կը սիրեմ.
Պարտիզան զուարթ կ'ապրի,
Այս մեր աշխարհին մէջ:

Խումբը

Պարտիզան ըլլալ ան կ'ուզէ,
իրեն իղձը այդ է.
Ուրիշ մը պիտի ըսէ,
Թէ ի՞նչ ըլլալ կ'ուզէ:

Միայնուկը

Երաժիշտ ըլլալ ես կ'ուզէմ,
Զի այն ես կը սիրեմ.
Երաժիշտ զուարթ կ'ապրի,
Այս մեր աշխարհին մէջ:

Խումբը

Երաժիշտ ըլլալ ան կ'ուզէ,
իրեն իղձը այդ է
Ուրիշ մը պիտի ըսէ,
Թէ ի՞նչ ըլլալ կ'ուզէ:

Միայնուկը

Զինուոր ըլլալ ես կ'ուզէմ,
Զի այն ես կը սիրեմ.
Զինուոր զուարթ կ'ապրի,
Այս մեր աշխարհին մէջ:

Խումբը

Զինուոր ըլլալ ան կ'ուզէ,
իրեն իղձը այդ է.
Ուրիշ մը պիտի ըսէ,
Թէ ի՞նչ ըլլալ կ'ուզէ:

Միայնուկը

Հովուհի ըլլալ ես կ'ուզեմ,
Զի այն ես կը սիրեմ.
Հովուհի զուարժ կ'ապրի,
Այս մեր աշխարհին մէջ:

Խումբը

Հովուհի ըլլալ ան կ'ուզէ,
իրեն իղձը այդ է.
Ուրիշ մը պիտի ըսէ,
Թէ ի՞նչ ըլլալ կ'ուզէ:

Միայնուկը

Երգչուհի ըլլալ ես կ'ուզեմ,
Զի այն ես կը սիրեմ.
Երգչուհի զուարժ կ'ապրի,
Այս մեր աշխարհին մէջ:

Խումբը

Երգչուհի ըլլալ ան կ'ուզէ,
իրեն իղձը այդ է.
Ուրիշ մը պիտի ըսէ,
Թէ ի՞նչ ըլլալ կ'ուզէ:

Միայնուկը

Վարժուհի ըլլալ ես կ'ուզեմ,
Զի այն ես կը սիրեմ.
Վարժուհի զուարժ կ'ապրի,
Այս մեր աշխարհին մէջ:

Խումբը

Վարժուհի ըլլալ ան կ'ուզէ,
իրեն իղձը այդ է.
Ուրիշ մը պիտի ըսէ,
Թէ ի՞նչ ըլլալ կ'ուզէ:

Միայնուկը

Պարուհի ըլլալ ես կ'ուզեմ,
Զի այն ես կը սիրեմ.
Պարուհի զուարժ կ'ապրի,
Այս մեր հանդէսին մէջ:

Խումբը

Պարուհի ըլլալ ան կ'ուզէ,
իրեն իղձը այդ է.
Ուրիշ մը պիտի ըսէ,
Թէ ի՞նչ ըլլալ կ'ուզէ:

ՆԵՐԿԱԾԱԾՈՒՅԹ

Երբ առաւօտ ըլլայ, քաղաքն արթննայ
Ներկարարը սնասուկն առած դուրս կուզայ.

Եւ գոհ սրտով կը պոռայ.
— «Ներկ կը քսեմ կօշկի վրայ»:

Աքլորի պէս նայի երկնից կամարին
Դիսելով օդն, թիք թաք զարնէ սնասուկին

Եւ գոհ սրտով կը պոռայ.
— «Ներկ կը քսեմ կօշկի վրայ»:

Եւ խոնարհած սաքը փոքրին ու մեծին
Ներկէ փայլուն կալօչ, կօշիկ, սկարբին.

Եւ գոհ սրտով կը պոռայ.
— «Ներկ կը քսեմ կօշկի վրայ»:



ԿԱՂ ԽԱԹՈՒՆ

— Ո՞ւր կ'երթաս, ո՞վ կաղ խաթուն,
կ'արդիլեմ քեզ, կ'արդիլեմ:
— կ'երթամ դաշտը հսվասուն.
Մի՛ արդիլեր զիս, մի՛ արդիլեր:
— չոն ի՞նչ կայ, ի՞նչ պիտի ընես.
Թող չեմ տար, կ'արդիլեմ քեզ:
— Մանիշակ տի ժողվեմ ես.
Թող տուր երթամ, մի՛ արդիլեր:
— Որո՞ւ տալու համար արդեօք.
Եթէ շըսես, կ'արդիլեմ քեզ:
— Ով որ պարկեշտ և խելօք,
չողիդ սիրես, մի՛ արդիլեր:
— Ի՞նչ է անուն այդ խելօքին,
Շուտով ըսէ, կ'արդիլեմ քեզ.
— Վարդ է անուն այդ խելօքին
Հասկցար, հա՛ հա՛ հա՛ հա՛:

— ՞ ՓԱՅԼՈՒՆ Ս.ԱՏՂԻԿՆԵՐ ՞ —

Ով փայլուն , պայծառ աստղեր
Արդեօք ի՞նչ էք , չեմ գիտեր .
Երկրէս խիստ բարձր կ'երեւաք ,
իբր ադամանդ պլազաք :

Ա . Բ . Գ . Դ . Ե . Զ . Է .
Ը . Թ . Ժ . Ի . Լ . Խ . Ծ .
Կ . Հ . Զ . Ղ . Ճ . Մ . Ց .
Ն . Շ . Ո . Չ . Պ . Ջ . Ո .

Ու այսպէս շարունակէ
Սորվիլ Ա . Էն մինչեւ ֆ :

Երբ արեւուն լոյսն երթայ
Եւ խաւարը մեր վրայ դայ ,
Յախժամ լոյսով շողշողուն
Կը փայլիք գիշերն ի բուն :
Ով փայլուն պայծառ , և այլն :

Եւ այսպէս ձեր փոքրիկ լոյս
Ճամբորդին կուտայ մեծ յոյս
Զի ձեր լոյսը շողշողուն
Կ'առաջնորդէ իր ճամբուն :
Ով փայլուն պայծառ , և այլն :

Ուովի ամպերով ծածկուած
Շատ անգամ չէք տեսնուած ,
Բայց կը փայլիք անդադար
Պայծառութեամբ մըշտավառ :

Ով փայլուն պայծառ , և այլն :

Թէեւ ձեր լոյս շողշողուն
Լուսատու է մովի ճամբուն ,
Բայց , կ'առաջեմ , ինձ լսէք ,
Զեր ի՞նչ ըլլալն պատմեցէք :
Ով փայլուն պայծառ , և այլն :

— ՞ Ա.Դ.ԱՌԵՍ ՞ —

Չա՛ր աղուէս , դու սագը գողցար ,
Նորէն ետ դարձուր .
Թէ ոչ որսորդը պիտի դայ
իւր զէնքերովը .
իւր երկար հաստ հրացանը
զնդակ կ'արձակէ ,
Որպէս զի կարմիր ներկուիս
Եւ իսկոյն մեռնիս :
Սիրո՛ւն աղուէսիկ , իրատուէ
Մըլլար , ըլնաւ գոլ ,
Խորոված սագն առնելու տեղ
Մուկ որսա և կեր :

ԽԵՂՃՈՒԿ ՏՂԱՆ

ԽԵՂՃՈՒԿ տղան շատ մսեր է,
 Վախնամ ցրտէն սառեր է .
 Եկէք, ընկերք, բան մոլոշենք,
 ԽԵՂՃ տղուն հագուստ շինենք:

 Շուտ պողպատէ մկրատ առնենք .
 Կտրենք ասուէ բաճկոնակ .
 Հիմա կտրենք, կտրենք, կտրենք,
 ԽԵՂՃ տղուն հագուստ կտրենք:

 Փուենք լսթը սեղանին վրայ ,
 Թելերուն լսւ նայելով .
 Հիմա գծենք, գծենք, գծենք,
 ԽԵՂՃ տղուն հագուստ գծենք:

 Կարենք մեր արդէն ձեւածը
 Արագութեամբ, ընկերնե՞ր .
 Հիմա կարենք, կարենք, կարենք
 ԽԵՂՃ տղուն հագուստ կարենք:

 Մենք միութեամբ առինք մկրատ,
 Թել ու ասեղ չմոռցանք .
 ԽԵՂՃՈՒԿ տղուն շատ խղճացինք,
 Անոր հագուստ շինեցինք:

ՄԱՐՄՆԱՄԱՐԶ

Դե՞հ, տղա՛յք, եկէ՛ք, մարմնամարզ ընենք .
 Մէկ, երկու, երեք, չփ շիտակ կայնինք .
 Առաջ ձեռքերնիս գնենք կուլծքերնիս,
 Շարժենք ուղղակի վեր վար կողմնակի .
 Աջը, ձախը, աջը, ձախը, աջը, ձախը:

Հիմա ալ, տղա՛յք, փայտեր սղոցենք .
 Փայտը ձախ ձեռքով ամուր մը բռնենք .
 Սղոցն աջ ձեռքով դէպ առաջ տանինք,
 Խըռը խըռը, խըռը խըռը, խըռը խըռը:

Հիմա ալ կտրած փայտերնիս ջարդենք
 Աջ ձեռքը առաջ, ձախ ետեւ բռնենք,
 Վերցնենք կացին, իջեցնենք փայտին .
 Հատը չաթը, հատը չաթը, հատը չաթը:

Պէտք է մենք քիչ շատ խորված սուրճ աղանք .
 Առաջ սուրճերնիս լեցնենք ջաղացնիս .
 Կոթը աջ ձեռքով դարձընենք շուտով .
 Խըռք խըռք, խըռք խըռք, խըռք խըռք

Հիմա ալ, աղայք, եկե՛ք շուան խաղանք
Դարձնենք երկկողմի մէկը թող ցատքէ։
Աչ ու ձախ ձեռքով դարձնենք շուտով։
Եփը շափը, շիփը շափը, շիփը շափը։

Հիմա ալ, աղայք, դուռ փակենք բանանք
Բանալին դարձնենք, դարձնենք հակառակ։
Դարձնենք հակառակ դուռներնիս բանանք։
Զինկը զանկը, զինկը զանկը, զինկը զանկը։

Բ Ա Ր Ե Ւ

Բարի լոյս ձեղ, բարեւ կուտամ,
Ձեղ տեսնելով կուրախանամ։
Զուարլթ դէմքերը կը տեսնեմ։
Ճերմակ ձեռքերն ալ կը դիտեմ։
Բարի լոյս ամենուդ, բարի լոյս ամենուդ։

Իմ թաշկինակս բերի, տեսէ՛ք
Եթէ դուք ալ ունիք, ցուցէ՛ք
Դուրս հանելով, երելցուցէ՛ք
Առագաստի նման բացէ՛ք
Բարի լոյս ամենուդ, բարի լոյս ամենուդ։



Արե՛ք, ընկե՛րք, կարգով շարուինք,
Եւ նոյն քայլով մենք շուրջ առնենք։
Զոյդ, զոյդ առաջ մենք դիմենք,
Այս կողմ այն կողմ շի շեղենք։
Լա, լա, լա։

Ուղիղ բոնենք մարմիններնիս։
Ուղիղ մեր գլուխ, կուրծք, ոտքերնիս։
Կարգով շարենք մեր ոտքեր,
Զը թուլման մեր ծունգեր։
Լա, լա, լա։

Աղատ շարժենք մենք թեւերնիս։
Զը նեղանան ընկերներնիս։
Ընկնելէ մենք զգուշանանք,
Բաւական է առնենք կանգ։
Լա, լա, լա։

ԵՐԳ ՓՈՔԻԻԿ ՄԱՆԿԱՆՅ

ՀԱՍՆՔ զուարիթ թիթեռնիկ,
Թոշինք ծաղկէ ի ծաղիկ.
ՀԱՍՆՔ թեթեւ զով զեփիւու,
ՇՐՋԻՆՔ դաշտ լու ի սփիւու:
Ամեղութիւն աանի մեզ
Ուրախութեանց դէպ պարտէզ.
Կենաց ձամբան ծաղկաւէտ
Նկատենք մենք առ յաւէտ:
Եւ կատարենք միշտ ուրախ
ՄԵՐ զբօսանքն ու մեր խաղ.
Ա.ՅԼ թէ խաղանք մենք անփոյթ,
ՄԵՐ հետ խաղայ բաղդն անգութ:
Իցիւ ժըպիտներ ծաղկին
Վերայ անմեղ մեր դէմքին.
ԱՌ, վայելենք խնդութիւն,
Իբրեւ հրեշտակ զուարիթուն:
ԵՆՔ մենք զուարիթ և անբիծ,
Չդիտենք վիշտ ու թախիծ.
Ուսանողին այս է կեանք,
ՄԻշտ ցնծութիւն ու բերկանք:
Դպրոց չէ աս, այլ մի դրախտ.
ՈՌՀԱՓԻ մենք հոս բարերախտ.
Նա ներշնչէ քաղցըր յոյս,
Նա պարգեւէ պայծառ լոյս:

Թ-Մ-Բ-Ռ-Ո-Ւ-Կ

Օ՛Ն, ԵՂԲԱՐՔ, ԱՊՆԵՆՔ
ՆՈւագարաննիս.
Կարգաւ մենք զարնենք
Սիրուն երգերնիս :

ԹՐՄՈՒԿ մը ունինք
Շատ գեղեցիկ է,
Քանի կը զարնենք
Խիստ ձայն կը հանէ.
ԹՐՄ, ԹՐՄ, ԹՐՄ, ԹՐՄ.
Խիստ ձայն կը հանէ :

ՓՈՔՐԻԿ ջութակնիս
Շատ լաւ լարած ենք.
Առնենք աղեղնիս,
Երգենք ու ածենք.
Պի, պի, պի, պի.
Երգենք ու ածենք :

Մեր սիրուն տաւիղ,
Զենք մոռնար քեզի .
Թող լինի շաւիդ
Չայնիկըդ մեզի .
Տի , տի , տի , տի .
Չայնիկըդ մեզի :

Տեսէ՛ք մեր սրինգ
Համըր չի մնար .
Մենք զանի տուինք
Սուլելու համար .
Տիւ , տիւ , տիւ , տիւ .
Սուլելու համար :

Ծնծղան ցնծալով
Կ'առնենք ձեռքերնիս .
Ուժով զարնելով
Կ'երգենք ամենքնիս .
Ծին , ծին , ծնծայ , ծին .
Կ'երգեմք ամենքնիս :

Փողերնուս գոռ ձայն
Մեզ քաջալեր է .
Ով որ սիրէ զայն,
Թող լաւ մը լաէ .
Թոռու , թոռու , թոռու , թոռու .
Թող լաւ մը լաէ :

Եկէ՛ք , եղբայրներ ,
Դաշնակին վըրայ
Շարժենք մեր մատներ .
Թող լաւ մը գոռայ .
Տօ , տօ , տօ , րէ ,
Մի , ֆա , սօլ , լա , սի :

Ք ՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՀ

Դաշտերու մէջ ձիւն հալեցաւ ,
կենդանարար սիւքն սկսաւ .
Սառնամանիք , հողմ ձըմեռուան ,
կարճ միջոցին անյայտացան :
Բերկրութիւն է ամէն մարդոց ,
«Քրիստոս յարեա՛ւ ի մեռելոց :»

Արգի , պարտէղ զարդարուեցան ,
Ծառերն ամեն կանաչացան .
Ծիծեռներն ու ամեն թռչուն
Ողջունեցին նորեկ գարուն :
Ցնծութիւն է հարուստ մարդոց ,
«Քրիստոս յարեա՛ւ ի մեռելոց :»

Բազմութիւնը փոքրի , մեծի ,
Ժողովուեցան եկեղեցի .

Հարս ու աղջիկ զարդարուեցան ,
ինչպէս սիրուն ծաղկունիք գարնան :
Բերկրութիւն է ամեն մարդոց ,
«Քրիստոս յարեա՛ւ ի մեռելոց :»

Եկեղեցին՝ վիզը ծռած ,
Հագուստները պատառուած ,
Քարի վըսայ ոտքը բոպիկ՝
Տեսէք , եղբարք , ո՞վ է կանդնած :

Սուգ ու լաց է թշուառ մարդոց ,
«Քրիստոս յարեա՛ւ ի մեռելոց :»

Մանկիկներով շրջապատուած ,
Նա աղքատ մ'է սոված , քաղցած .
Նա տկար է , անօդնական ,
Միսիթարե՛նք , եղբա՛րք , մենք զայն :
Տանջանք , մահ է թշուառ մարդոց ,
«Քրիստոս յարեա՛ւ ի մեռելոց :»

ՄԵՂՈՒԻԻՆ ԵՐԳԸ

Տե՛ս , մեղուն աշխատասէր
Ամառուան մէջ կը գործէ ,
Ժողուելու ալ զանց չըներ
Մեղք ամէն լսու ծաղիկէ :

Տե՛ս , ի՞նչպէս փայլուն մոմով
Խորշեր կը չինէ իրեն ,
Ու կը լեցընէ փութով
իր անուշ կերակուրէն :

Ես ալ օգտակար գործի
Տամ ջանքերըս անդադար ,
Զի շատ թակարդներ ունի
Սատանան ծոյլին համար :



Ո՞վ կերտկրեց զիս առալով ծիծ անուշ ,
Ո՞վ առաւ իր գիրկն որ ննջեմ մուշ մուշ ,
իմ վարդ երեսիս ծաղիկներ թափեց ,

—Մայրի՛կս :

Երբ իմ աչքերէս փախաւ քուն գնաց ,
Ո՞վ ինձ անուշիկ օրօրներ ասաց ,
Եւ թեւերուն մէջ օրեց որ չի լսմ ,
—Մայրի՛կս :

Ո՞վ նստաւ հսկեց իմ մատաղ գլխուն ,
Երբ օրբանին մէջ ննջէի սիրուն ,
Եւ սիրոյ քաղցրիկ արցունքներ թափեց ,
—Մայրի՛կս :

Երբ կծու ցաւով կուլայի ես միշտ ,
Ո՞վ իմ աչք սրբեց , թեթեւցուց իմ վիշտ
Ահ ու դող զգաց որ ես չի մեռնիմ ,
—Մայրի՛կս :

Ո՞վ վազեց օգնել , երբ ես ինկայ վար ,
Եւ պատմեց ինձ վեպ որ լինի ինձ ճար ,
Պաղաւ ցաւած աեղն որ տանի դարման
—Մայրի՛կս :

Ո՞վ աղօթքը ուսուց իմ բերնիս քնքուշ ,
Ու պաշտեմ Սասուած , ըլլամ միշտ զգուշ ,
Եւ խելքով , շնորհքով իմ կետնիս անցունեմ ,

—Մայրի՛կս :

Ես կրնամ երբեք մոռնալ քեզ , հո'գիս ,
Դուն որ սիրեցիր ու հոգացիր զիս ,
Եւ այնչափ ցաւեր սիրով քաշեցիր ,

—Մայրի՛կս :

Ո՞հ , այդպիսի բան մոքէս չի անցնիր ,
Եւ դուն , ո՞վ Սասուած , իմ արեւ պահիր .
Յուսամ վարձատրել քու անբաւ հոգեր ,

—Մայրի՛կս :

Իսկ երբ ըլլաս դուն տկար՝ պառաւուկ ,
իմ հզօր բազուկ , քեզ լինի նեցուկ .
Ես պիտի սիոփեմ բոլոր քու ցաւեր ,
—Մայրի՛կս :

Եւ երբոր տեսնեմ որ գլուխդ ցաւի ,
Ես պիտի հսկեմ մօտ քու սընարի ,
Եւ սրտիս խորէն պիտ՝ արտօսը թափեմ ,
—Մայրի՛կս :



Ո՞վ կերակրեց զիս տալով ծիծ անուշ ,
Ո՞վ առաւ իր գիրկն որ ննջեմ մուշ մուշ ,
իմ վարդ երեսիս ծաղիկներ թափեց ,

—Մայրի՛կս :

Երբ իմ աչքերէս փախաւ քուն գնաց ,
Ո՞վ ինձ անուշիկ օրորներ ասաց ,
Եւ թեւերուն մէջ օրեց որ չի լսմ ,

—Մայրի՛կս :

Ո՞վ նստաւ հսկեց իմ մատաղ գլխուն ,
Երբ օրլանին մէջ ննջէի սիրուն ,
Եւ սիրոյ քաղցրիկ արցունքներ թափեց ,

—Մայրի՛կս :

Երբ կծու ցաւով կուլայի ես միշտ ,
Ո՞վ իմ աչք սրբեց , թեթեւցուց իմ վիշտ
Ո՞ն ու դող զգաց որ ես չի մեռնիմ ,

—Մայրի՛կս :

Ո՞վ վաղեց օգնել , Երբ ես ինկայ վար ,
Եւ պատմեց ինձ վէալ որ լինի ինձ ճար ,
Պադաւ ցաւած աեղն որ տանի դարման

—Մայրի՛կս :

Ո՞վ աղօթք ուսուց իմ բերնիս քնքուշ ,
Որ պաշտեմ Աստուած , ըլլամ միշտ զգուշ ,
Եւ խելքով , չնորհքով իմ կեանքս անցունեմ ,

—Մայրի՛կս :

Ես կընա՞մ երբեք մոռնալ քեզ , հո՛զիս ,
Դուն որ սիրեցիր ու հոգացիր զիս ,
Եւ այնշափ ցաւեր սիրով քաշեցիր ,

—Մայրի՛կս :

Ո՞հ , այդպիսի բան մոքէս չի անցնիր ,
Եւ դուն , ո՞վ Աստուած , իմ արեւ պահիր .
Յուսամ վարձատրել քու անբաւ հոգեր ,

—Մայրի՛կս :

Իսկ երբ ըլլաս դուն տկար՝ պառաւուկ ,
իմ հզօր բաղսուկ , քեզ լինի նեցուկ .
Ես պիտի սիսփեմ բոլոր քու ցաւեր ,

—Մայրի՛կս :

Եւ երբոր տեսնեմ որ գլուխդ ցաւի ,
Ե՞ս պիտի հսկեմ մօտ քու սընարի ,
Եւ սրտիս խորէն պիտ՝ արտօսը թափեմ ,

—Մայրի՛կս :



— ԵՐԳ ԳԱՐՆԱՆ Յ ։ —

Գարուն եկաւ զըւարիթ գէմքով ,
Լեցուց դաշտերն հաղար բերքով .
Գարի , վարսակ , ցորեն ունինք
Ալի՞նչ կուղենք , պէտք է հրճուինք :

Այժ ու ոշխար , հաւ , սագ ու բագ ,
Գիլուկ կովեր որ տան մեզ կաթ ,
Մեր տարեկան պարէնն ունինք .
Ալի՞նչ կուղենք , պէտք է հրճուինք :

Չմրան համար տաք հանդերձանք
Կըլլան մեզի բուրդն ու բամպակ .
Շերամ , մետաքս , զարդեր ունինք ,
Ալի՞նչ կուղենք , պէտք է հրճուինք :

Մհա՛ պատրաստ ճաշ գեղջկական ,
Ուտենք համով մեր հայն ու թան .
Կարագ , մածուն , հաւկիթ ունինք ,
Ալի՞նչ կուղենք , պէտք է հրճուինք :

— ԾԻԾԵՌՆԱԿ ։ —

Մարտն անցաւ , հասաւ ապրիլ գեղունակ ,
Հեռու աշխարհէն եկաւ ծիծեռնակ .
Բարով գու եկար , գարնան կարապետ ,
Բոյն շնողներուն ամենէն վարպետ :
Իռունկը թռաւ , փախաւ վերերէն .
Սոխակն ալ անցաւ մեր պարտէզներէն .
Ոիայն դու մնացիր ճնճղուկներուն հետ
Սիրուն ծիծեռնակ , գարնան կարապետ :
Պատուհանիս մօտ շինէ՛ քու բոյնը ,
Մնուշ ճոռողով երգէ՛ գարունը .
Զո՞ւ ածէ , հանէ՛ գեղեցիկ ձագեր ,
Մնացի՛ր մեր քով մինչեւ սեպտեմբեր :

— ՄԱՐԴՐԻՏ ։ —

Դու որ այգուն ցօղով մարդրիտ ,
Թրջես ծարաւ ծաղկանց հովիտ .
Որ աստղերուն աչքով գիտես ,
Թշուառ մարդուն պէտքերն պէս պէս .
Ինձ ալ շնորհէ Ասասած բարի ,
Յաղթել շարի , ըլլալ արի :

Ա Հ Ա Խ Ե Ւ Ե Ր

Աղաւնետունս երբոր բանամ,
Թըռէք իսկոյն դաշտ խուռներամ,
Դաւք, աղաւնիք, ճերմակ և վէս,
Որ հագուած էք գոյնով պէս պէս,
Սլացէք, թռէք, օ՞ն չնշասպառ:
Բայց երբ քիշ քիշ տիրէ խաւար,
Օ՞ն, յիշեցէք գիշերն է մութ.
Եւ դաշտերէն դարձէք շուտ շուտ,
Քանզի երբոր վայրկեանն անցնի,
Բոյնին դուռը պիտի գոցուի:

Զ Ա Գ Ո Ւ Կ

Մեր ձագուկը փոսին մէջ կը քնանայ.
Մ'իս, մեր ձագուկ, հիւա՞նդ ես դուն,
Որ չես ուզեր կուտ ուտել.
Ձագը կ'ուտէ, ձագը կ'ուտէ, ձագը կ'ուտէ:
Ձագուկ մեր շար կատուից
Ձգուշացի՛ր, նա ունի սուր ճանկեր,
Կարող է քեզ վնասել.
Ձագուկ թըռաւ, ձագուկ թըռաւ, ձագուկ թըռաւ:

Գ Ի Ի Ղ Ա Յ Ի Ի Ն Ե Ր Գ Լ

Առտուն կանուխ թէ ելենք,
Քաղցր է վասաակը դաշտին,
Զըւարիժ կ'ըլլանք ու կ'երգենք
Գեղջուկ երգերը մերին:

Անցաւ գիշերն մութ սեաւ,
Ժպտին դաշտերը նորէն.
Պայծառ արեւ ծագեցաւ,
Կանանչ լերանց վերեւէն:

Ելենք աշխուժ ի մեր երկ,
Հրաւէք կարգան թռչնոց երգ.
Աշխատութիւնը դաշտին
Սիրուն գանձն է աղքատին:

Թո՛ղ ճոխն անդին նիրհէ խոր
Հեշտութեանց մէջ նորանոր,
Անոր կեանքին չեմ ցանկար,
Թէ սոխ ուտեմ ամէն օր:

Մշակին կեանքն ոսկի է,
Խաղաղ, անփոյթ և անդորր.
Գեղջուհւոյն երգ դայլայն է
Սոխակի մը տարփաւոր:

Թէ ճոխն անդին սիժափի,
Եր խոհն ունի ու վշտեր,
Բայց այս կեանք կը նմանի
Վերի կեանքին ցանկալի:



Թռունիկն ահա՝ գէպ ինձ կուգայ,
Պաքիս վրայ կը նըստի.
Կացովն բունած մի նամակիկ,
Հօրմէս ողջոյն կը բերէ:
Սիրուն թռունակ, գարձիր գնա՛,
Բարեւիկս տար և համբոյր.
Ես չեմ կարող քեզ ընկերել:
Դեռ դասրս չեմ պատրաստեր:

ԳԱՐՈՒՆԻԿ

Սիրուն անմեղ իմ գառնուկ,
Բուրդը ճերմակ ու փափուկ,
Դաշտ վազելով ու արօս,
Մօրըդ քաշես գու կարօս:
Մի՛ լար, գառնուկ սիրական,
Փոքրիկ արզու մը նման.
Կուգայ մայրըդ, հետը շատ
Կը բերէ քեզ անուշ կախ:



Հսէ՛ ինձի, ի՞նչ բանով
Կապրիս, թիժեռն իմ սիրուն.
Ամբողջ օրըդ խաղերով
Կանցնես, չգգաս յոգնութիւն:

Սիրուն, կանանչ գաշտին մէջ,
Կեանք կը վարեմ համարձակ,
Ծաղկանց բուրմունքն է անուշ,
իմ կերակուրս է մինակ:

Բայց իմ կեանքըս խիստ կարճ է,
Հազիւ օրուան չափ երկար,
Բարի՛ եղիր, ով մանկիկ,
Խնայէ՛ զիս, ձեռք մի՛ տար:

ԳԱՐՈՒՆ

Կարօտ ենք տեսքիդ, աննըման գարուն,
Շուտ արի՛, մեղի բե՛ր, ծաղիկ սիրուն.
Բե՛ր պայծառ արեւ, բե՛ր մեղ տաք օրեր,
Ճըլվատող թռչուն, բե՛ր կանաչ գաշտեր:
Բա՛ց մեր գոները, բա՛ց մեր պատուհան,
Թո՞ղ բացուին, ծաղիկ՝ վարդ, մեխակ, շուշան.
Սենեակէն իջնե՛նք, ընենք զբօսանք,
Կանանչ գաշտ երթանք, խաղանք ու խնդանք:


ՊՍԱԿՆԵՐ

Ծուշակ: պսակներ

Անմեղութեան օրինակ,
 Դաշտի շուշան սիրունակ,
 Եկ, վարդ եղիք մեր պարին,
 Եկ, միացիք մեր երգին:

Լա, լա, լա:

Վարդէ պսակներ

Ըլլանք վարդի մենք նըման,
 Որ է պատկեր հեղութեան.
 Հանգչի կոկոն թող վարդի
 Վերայ մատաղ մեր սրտի:

Լա, լա, լա:

Մանուշակէ պսակներ

Ազնիւ, սիրուն մանուշակ,
 Համեստութեան օրինակ,
 Տուր մեղ ծաղիկ գեղեցիկ,
 Եւ հոտ քնքոյշ անուշիկ:

Լա, լա, լա:

Խոտէ պսակներ

Խոտը գալար գաշտերուն
 Սիրելի է մեր սրտին.
 Թո՛ղ գեղեցիկ ոստ կաղնոյն
 Պսակ ըլլայ մեր գլխին:

Լա, լա, լա:

Բոլորը միասին

Սիրուն կանանչ պսակին
 Օ՛ն, միանանք, բարեկամք.
 Եւ ձեր սրտերն անբաժան
 Մնան մեզմէ յաւիտեան:

Լա, լա, լա:

—» Խ Ա. Թ ՈՒ Ի Ն Ի Կ Հ Ա. Ի յ «—

Խաթունիկ հաւ բունկալին մէջ
 Թարմ ու աղջուր հաւկիթ մածեց.
 Կըթ, կըթ, կըթ, կըթ, կըթ, կըթ,
 կըթ, կըթ, կըթ, կըթ, կըթ, կըթ,
 Ժիր տանտիկին կուգայ մինակ,
 Փնտուել չորս դին այս ձուն ձերմակ.
 Կըթ, կըթ, կըթ, ևայլն:
 Այս թարմ ու լաւ ձուն մէկ հատիկ
 Խնջոյք մէկ լաւ որ քեզ պարտինք.
 Կըթ, կըթ, կըթ, ևայլն:

ԵՐԳ ԵՐԱՋՈՒՅՆ

Մենք լաւ երաժիշտներ ենք,
Շատ նուագարաններ կ'ածենք.
Ունինք ջութակ, տաւիլ, սրինդ,
Դաշնակ ու ծնծղայ և թմբուկ,
Զոր օրինակ ածենք ջութակ.
Պի, լի, լի, լի, լի, պի, լի, լի, լի,
Այսպէս մենք լաւ կ'ածենք.
Պի, լի, լի, լի, լի, պի, լի, լի, լի,
Ա. յ., այ, այ, այսպէս մենք լաւ կ'ածենք:
Մենք լաւ երաժիշտներ ենք,
Շատ նուագարաններ կ'ածենք.
Ունինք ջութակ, տաւիլ, սրինդ,
Դաշնակ ու ծնծղայ և թմբուկ,
Զոր օրինակ ածենք տաւիլ,
Լի, պի, պի, պի, պի, պի, լի, պի, պի, պի,
Այսպէս մենք լաւ կ'ածենք.
Լի, պի, պի, պի, պի, պի, լի, պի, պի, պի, պի,
Ա. յ., այ, այ, այսպէս մենք լաւ կ'ածենք:
Մենք լաւ երաժիշտներ ենք,
Շատ նուագարաններ կ'ածենք.
Ունինք ջութակ, տաւիլ, սրինդ,
Դաշնակ ու ծնծղայ և թմբուկ.
Զոր օրինակ ածենք սրինդ.
Տիւ, տիւ, տիւ, տիւ, տիւ, տիւ, տիւ, տիւ,
Այսպէս մենք լաւ կ'ածենք.
Տիւ, տիւ, տիւ, տիւ, տիւ, տիւ, տիւ, տիւ, տիւ,
Ա. յ., այ, այ, այսպէս մենք լաւ կ'ածենք:

Մենք լաւ երաժիշտներ ենք,
Շատ նուագարաններ կ'ածենք.
Ունինք ջութակ, տաւիլ, սրինդ,
Դաշնակ ու ծնծղայ և թմբուկ.
Զոր օրինակ ածենք դաշնակ.

Լան, լան, լան, լան, լան, լան, լան, լան,
Այսպէս մենք լաւ կ'ածենք.
Լան, լան, լան, լան, լան, լան, լան, լան,
Ա. յ., այ, այ, այսպէս մենք լաւ կ'ածենք:

Մենք լաւ երաժիշտներ ենք,
Շատ նուագարաններ կ'ածենք.
Ունինք ջութակ, տաւիլ, սրինդ,
Դաշնակ ու ծնծղայն և թմբուկ.
Զոր օրինակ ածենք ծնծղայ.

Ծըն, ծըն, ծըն, ծըն, ծըն, ծըն, ծըն, ծըն,
Այսպէս մենք լաւ կ'ածենք.
Ծըն, ծըն, ծըն, ծըն, ծըն, ծըն, ծըն, ծըն,
Ա. յ., այ, այ, այսպէս մենք լաւ կ'ածենք:

Մենք լաւ երաժիշտներ ենք,
Շատ նուագարաններ կ'ածենք.
Ունինք ջութակ, տաւիլ, սրինդ,
Դաշնակ ու ծնծղայն և թմբուկ.
Զոր օրինակ ածենք թմբուկ.

Թըմ, թըմ, թըմ, թըմ, թըմ, թըմ, թըմ, թըմ,
Այսպէս մենք լաւ կ'ածենք.
Թըմ, թըմ, թըմ, թըմ, թըմ, թըմ, թըմ, թըմ,
Ա. յ., այ, այ, այսպէս մենք լաւ կ'ածենք:

Գոր օրինակ, ածենք ամբողջ նուազարաններ,
Պի, լի, լի, լի, լի, պի, լի, լի, լի, լի, լի.
Լի, պի, պի, պի, պի, պի, լի, պի, պի, պի, պի, պի.
Տիւ, տիւ, տիւ, տիւ, տիւ, տիւ, տիւ, տիւ, տիւ.
Լան, լան, լան, լան, լան, լան, լան, լան.
Թըմ, թըմ, թըմ, թըմ, թըմ, թըմ, թըմ, թըմ, թըմ.
Այսպէս մենք լաւ կ'ածենք, պի, լի, լի, լի, լի.
Այ, այ, այ, այսպէս մենք լաւ կ'ածենք :

❖ ❖ ❖ ❖ ❖ ❖ ❖ ❖ ❖

Չ Ա Խ Ա Ր Թ

❖ ❖ ❖ ❖ ❖ ❖ ❖ ❖ ❖

Բոլոր թռչունները հոս են,
Բոլոր թռչունները,
Որք կ'երգեն, կը նուազեն,
Կը սուլեն, կը ձուողեն.
Գարուն կ'ուզէ յառաջ երթալ,
Մենք ալ քաշենք պարելով :

Ինչպէս ամենքը զուարիժ,
Սիրուն, թեթեւ կը խայտան,
Մենք ալ կ'ուզենք զուարիժ լինել,
Լինել թռչոց պէս զուարիժ.
Հոս հոն, դաշտէն գուրս և ներս,
Երդենք, ցատկենք ու խաղանք :

ՆՈՐ ՏԱՐԻ

Ահա եկաւ նոր տարի .
Հետը բերաւ նոր բարի ,
Մանր տղոց ուրախ օր
Բարի զաւակ հօր ու մօր :

Մանր տղաք են ուրախ,
Ունին կաղին, կողինախ
Սալորի չոր, չամիչ, թուզ,
Փշտու, յունապ և ընկուզ :

Մանրր տղաք, չը մոռնաք,
Աշխարհի մէջ չ'էք մինակ .
Ուրիշ շատ խեղճ տղաք կան,
Աղքատ և անօգնական :

Անոնք հայր ու մայր չունին,
Կարօտ են սեւ չոր հային,
”Աղքատներու ողորմած,
Եղէք” կ'ըսէ ձեզ Աստուած :

**ԾԽԱՆ ՄԱՔՐՈՂԻ ԳԵՐԸ ՍՏԱՆՃՆՈՂ ԹՂԱՆ ԺԵԿ ԿՈՂՄ
ԿՐ ԿԵՆԱՅ, ԻՄԿ ՔՆԱՋՈՂԻ ԳԵՐԸ ՍՏԱՆՃՆՈՂԸ ԿՐ
ՄԱՐԱՃՈՒԻ ԱԹՈՈՒԻ մը վրայ. մայրը կը մօտենայ
անոր եւ կամացուկ մը կը չարժէ զանի. քնացողը
աչքերը կը բանայ եւ առանց իր տեղէն ելլելու
կ'երգէ):**

Քնացող տպան

Ինչո՞ւ արդեօք, սիրուն մայր,
Կ'ըսես ինձ, ե՛լ շուտով.
Ժե՞ս, աշուկներս իմ ակար
կը դոցուին խոր քնով:

Մայրը

Տղա՞ս, ե՛լ, լոյսն է ծագեր,
Աշխատիլ պէտք է ամենուն.
Հոս փողոցէն, շատոնց ի վեր,
Տղու մը ձայն չե՞ս լլսեր դուն.
Լըսէ՛, ծխան մաքրողն է մեր

Ծխան մաքրողը

Ծխան մաքրողն եմ, կ'աւլեմ աժան
վերէն մինչ վար ամէն ծըխան:

Խումբը

Քանզի կ'աշխատի,
Տա՛նք ծխան մաքրողին
Պատիւ ու կրկին,
Եւ թող ծոյլն ամօթով
Պառկի
Մահճին մեջ յօրանջելով:
Ծխան մաքրողն է ան, կ'աւլէ աժան
Վերէն մինչ վար ամէն ծըխան:

Քնացող տպան

Մայրի՛կ, ահա հեռուէն
կը փչէ հողս ուժդին,
Երկինք, գետին սառեր են,
Տաք է իմ անկողին:

Մայրը

Տղա՞ս, ե՛լ, լոյսն է ծագեր,
Աշխատիլ պէտք է ամենուն.
Ցուրտ է, սակայն փողոցն ի վեր
Ռէն, չե՞ս լլսեր ձայն մը թրթուն.
Լըսէ՛, ծխան մաքրողն է մեր:

Ծխան մաքրողը

Ծըխան մաքրողն եմ, կ'աւլեմ աժան
Վերէն մինչ վար ամէն ծըխան:

Խումբը

Քանզի կ'աշխատի,
 Տանք ծխան մաքրողին
 Պատիւ ու կրկին
 Եւ թող ծոյլն ամօթով
 Պառկի
 Մահճին մէջ յօրանչելով :

Ծխան մաքրողը

Ծխան մաքրողն եմ, կ'աւեմ աժան
 Վերէն մինչ վար ամէն ծըխան :

Քնացող սղան

Պիտի հլու ես ըլլամ
 Ու ելլեմ անկողնէս,
 Բայց պէտք է որ քաղցրահամ
 Կաթնապուր ինձ բերես:

Մայրը

Տղաս, ե՛լ, լոյն է ծագեր,
 Քու կաթնապուրդ պատրաստեցի.
 Բայց խորհէ թէ աշխատասէր
 Տղայ մը կայ շատ ամօթի.
 Զե՞ս լըսեր իր ձայնին շեշտեր :

Ծխան մաքրողը

Ծխան մաքրողն եմ, կ'աւեմ աժան
 Վերէն մինչ վար ամէն ծըխան :

Խումբը

Քանզի կ'աշխատի,
 Տանք ծխան մաքրողին
 Հաց, կաթ, տաք տաք.
 Եւ թող ծոյլն ամօթով
 Պառկի
 Միշտ նօթի յօրանչելով :

Ծխան մաքրողը

Ծխան մաքրողն եմ, կ'աւեմ աժան
 Վերէն մինչ վար ամէն ծըխան :

Քնացող սղան

Օ՞ն, ծուլութիւն, մէկդի գնա,
 Աշխատինք մենք սըրտով.
 Ո՞հա՛ եղայ, մայր, քաջ տղայ,
 Պագ զիս ջերմ համբայրով:

Մայրը

Քու ծուլութեանդ յաղթեցիր,
 Եկուր, հոգիս, գրկէ քու մայր.
 Բայց այն տղան որ վազէ ժիր,
 Գործ կը փնտուէ, որբ մ'է խշուառ.
 Օ՞ն, բարեւենք այն սիրալիր :

Ծխան մաքրողը

Ծխան մաքրողն եմ, կ'աւեմ աժան
 Վերէն մինչ վար ամէն ծըխան :

Խումբը

Արդար բաժինն է
Մեր ծխան մաքրողին
Հրճուանք կրկին.
Հատ մալ ծոյլ չի մընաց
Մեղմէ.

Բանւորին բազգն է միշտ բաց.
Օխան մաքրողն է ան, կ'առլէ աժան
Վերէն մինչ վար ամէն ծըխան :

ՊԱՐՏՅԱԿ

Երեք մանուկներ ուրախ ու զուարթ
Կ'երթային դպրոց, խօսելով հանդարա.
Մին կըսէր. «Եթէ աղէկ աշխատիմ,
Ազուոր պարգև մը հօրմէս կ'ընդունիմ»:
Երկրորդը յարեց. «Լաւ կ'աշխատիմ ես,
Որ համբոյր մ'առնեմ սիրելի մօրմէս»:
— «Իսկ ես ի՞նչ ընեմ», հառաջեց վերջինն,
«Հայր ու մայր յունիմ, ով նայի որբին.
Բայց սիրով ես միշտ կատարեմ պարտքս.
Պարաք կատարելով է որ կ'առնեմ վարձքս»:

ԶԱՐՈ

Աշունը այլ եւս կ'անցնի,
Կ'անցնին աղուոր օրեր,
Եւ փշէ ցուրտ քամին,
Գումելով մեղ ձմեռ.

Ալ չե'նք կարող թիթենիկներ բոնել,
Եւ հոս հոն գաշտերու մէջ ծաղիկներ քաղել :

Պարտէզին սալորենին,
Ի՞նչ աղուոր գիրք ունէր,
Եւ հիմա որք մնացեր,
Տերեւք կ'ողբան չորս դին,
Ուր գառնուկները զուարթ խայտային,
Եւ կանանչ մարգերու վրաց կ'ոստոսէին :

Հովինը հօտին քով,
Ընկողմանած ծառին,
Իր գեղջուկ սրինգով,
Անուշ անուշ կ'երգէր,
Բայց այժմ ձմեռ, ոչխարք վարախին մէջ,
Ինչպէս մենք ալ մեր տան մէջ պատովարուած ենք

Ի՞նչ աղուոր է դիտել,
Երբ ձիւն ծածկէ գետին,
Եւ ձերմակ սաւանով,
Դաշտ ու պարէզ գոցուին.

Բայց ո՞հ, յիշենք, յիշենք այն աղքատներ,
Ոյց այս ձմրան ցրտին կը պակսի ամէն ինչ :

— Հ Յ Պ Ա Յ Ի Ն Ե Ւ Ի Ր Գ Ա Ր Ի Ն Յ ։ —

Գիտէ՞ք թէ ի՞նչպէս գիւղացին
Կը ցանէ իր գարին։

Տե՛ս, այսպէս, այսպէս գիւղացին
Կը ցանէ իր գարին։

Գիտէ՞ք թէ ի՞նչպէս գիւղացին
Կը հնձէ իր գարին։

Տե՛ս այսպէս, այսպէս գիւղացին
Կը հնձէ իր գարին։

Գիտէ՞ք թէ ի՞նչպէս գիւղացին
Կը մաղէ իր գարին։

Տե՛ս այսպէս, այսպէս գիւղացին
Կը մաղէ իր գարին։

Գիտէ՞ք թէ ի՞նչպէս գիւղացին
Կը ժողվէ իր գարին։

Տե՛ս, այսպէս, այսպէս գիւղացին
Կը ժողվէ իր գարին։

Գիտէ՞ք թէ ի՞նչպէս գիւղացին
Կը ծախէ իր գարին։

Տե՛ս, այսպէս, այսպէս գիւղացին
Կը ծախէ իր գարին։

Գիտէ՞ք թէ ի՞նչպէս գիւղացին
Կը խաղայ, գործն աւարտած։

Տե՛ս, այսպէս, այսպէս գիւղացին
Կը խաղայ, գործն աւարտած։

Գիտէ՞ք թէ ի՞նչպէս գիւղացին
Կը հանգչի, գործն աւարտած։

Տե՛ս, այսպէս, այսպէս գիւղացին
Կը հանգչի, գործն աւարտած։



Մանէ՛, մանէ՛, իմ հախարակ,
Մանէ՛ ճերմակ մանածներ,
Մանէ՛ թելեր հաստ ու բարակ
Որ ես հոգամ իմ պէտքեր։

Պայծառ օրերս երբ գարձան մութ,
Պարտըս մնաց թէպէտ քիչ,

Բայց պարտառէրըս չըբաւ գութ,
Եկաւ ապաւ ամէն ինչ։

Մանէ՛, մանէ՛, իմ հախարակ,
Մանէ՛ ճերմակ գուլպաներ,
Մանէ՛ թելեր հաստ ու բարակ,
Որ ես հոգամ իմ պէտքեր։

ԵՊՐՈՑ

Ի՞նչ ուրախութիւն ,
Ի՞նչ մեծ ցնծութիւն
Կը զգանք ամենքնիս ,
Դպրոց մեր սիրուն :

Ասոր համար մենք
Քեզ կը նուիրենք ,
Մեր բոլոր յոյսեր
Ու իսանդակաթ սէր :

Քեզ յիշելէ չդադրինք պիտի ,
Մեծ ու փոքրիկ ծեր ու դեռատի ,
Քու անունը անհուն կարօտով ,
Գիշեր ցերեկ բարձրացնելով :

ԵՐԳ ՄՇԱԿԻ

Ահա ծագեց կարմիր արեւ ,
Տաք ու պայծառ է օդը ,
Դեհ , քալեցէք , սիրուն եղներ ,
Առաջ տարէք արօրը :

Արար վարենք , ակօս փոքրենք ,
Խոր ակոսներ հողին մէջ ,
Սերմը ցանենք որ հունձ հնձենք ,
Յորեն գիղենք կալի մէջ :

Թէ դոյ ձմեռ , մենք վախ չունինք ,
Ուրախ կ'անցնի մեր օրը ,
Ուտելու միշտ պաշար տնինք ,
Լի և կուշտ է մեր փորը :

Դեհ , քալեցէք , սիրուն եղներ ,
Շուտով վարենք արտերը ,
Թող չըսեն մեր գըրացիներ ,
Ծոյլ են չայուն եղները :

ԿՈՐՍՈՒՄԸ ՀՈՐԹ

Զիւնը կուգար փաթիլ փաթիլ,
Հետն ալ անձրեւ կաթիլ կաթիլ,
Այդ միջոցին մի պառաւ կին,
Հորթ մը վնառուէր ասդին անդին :

Ելբ արօտէն տուն եկաւ կով,
Լեցուն էր կուրծքն անուշ կաթով .
«Հորթուկս ո՞ւր է» նա բառաչեց,
Խեղճ պառաւին ցաւ պատճառեց :

Մինչդեռ այսպէս պառաւ ու կով
Կ'արտասուէին լաց ու կոծով,
Յանկարծ ելաւ մի բարակ ձայն,
Կովն հասկցաւ որ հորթն է այն :

Քովը վազեց բառաչելով,
Պառաւն ետեւէն տըքալով,
Կորսուած հորթը՝ մայրը գտաւ,
Լեցուն ծիծը բերանն առաւ :

Ծծե՛ց բոլոր կաթը հատցուց,
Խեղճ պառաւին բան չի թողուց .
Բայց պառաւը այս անգամին
Միրով ներեց չար հորթուկին :

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՄԸ

Բարի՛ եկաք, ո՛վ բարեկամք,
Մեր մանկական պարաէզ
Արտանց ուրախ, զուարիթ կըլլանք
Տեսնելով հոս ըզձեզ .
Կեցցէ՛, կեցցէ՛ մեր պըտըլիկ վարժարան
Մեր սիրա ուրախ խայտայ ի աես
Զեր այս այցելութեան :

Վարժուհիք մեզ շատ կը սիրեն
Բաջ ըլլալ սորվեցնեն
Զեզ կը մաղթենք գալուստ բարի
Զեզ ի պատիւ կ'երգենք .
Կեցցէ՛, կեցցէ՛ մեր պըտըլիկ վարժարան
Մեր սիրա ուրախ խայտայ ի աես
Զեր այս այցելութեան :

ՀՐԱՒԷՐ

Եկէ՛ք, բարեկամք, եկէ՛ք,
Արագ արագ վազեցէք,
Դասի սեղան պատրաստուած,
Դասագրքեր են բերուած .
Ժամանակ է, վազեցէ՛ք,
Եկէ՛ք, բարեկամք, եկէ՛ք :

ԵՐԳ ՊՍԱԿԱՑ

Ընկերք սիրով
Կապուին միմիանց ,
Զի լոկ անով
Կ'անուշնայ բեռն այս կենաց .

Լա, լա, լա, լա, լա, լա, լա :

Թէ երջանիկ
Կ'ուզենք ըլլալ ,
Ամեն վայրեկ
Պէտք է սիրենք միշտ զիրար .

Լա, լա, լա, լա, լա, լա, լա :

Ամբիծ վարդին նմանինք
Ամենքս ալ խմբովին ,
Եւ թող թերթերն իր փափկեկ
Մեր կուրծքին զարդ լինին .

Լա, լա, լա, լա, լա, լա, լա :

Ո՞վ մանիշակ որ կ'ատես ,
Կեղծ ու սին ամեն փառք ,
Տուր մեզի դուն , ծաղիկ հեղ ,
Բոյրդ ու գոյնու անուշակ .

Լա, լա, լա, լա, լա, լա, լա :

Անմեղութեան վեհ տիպար ,
Ո՞վ չուշա՛ն դու սիրուն ,
Ե՛կ զարդարել օ՛ն մեր պար ,
Միացիր մեր խաղուն .

Լա, լա, լա, լա, լա, լա, լա :

Մենք կը սիրենք դալարիք ,
Որ յոյն է ամենուն .
Ո՛չ , մեր ճակտին բոլորաիք
Թող պատէ զարդ կաղնոյն .

Լա, լա, լա, լա, լա, լա, լա :

Թարմ ու կտնանչ պատկին ,
Թող յոյսը մենէ և ոչ մին
Զը թողու մինչ խապառ .

Լա, լա, լա, լա, լա, լա, լա :



ԵՐԳ ԳԵՂՁԿԱԿԱՆ

— Հուսնակն անուշ , հովս անուշ ,
Եինականի քունն անուշ .
Ծագեց լուսնակ երկինքէն ,
Հովուին սրինդն էր անուշ :

— Հօտաղն եղներ կ'արածէ ,
Մաճկալ պառկեր քունն անուշ .
Քաղցրիկ զեփիւռ կը չնչէ ,
Ծովային հովս էր անուշ :

— Դաշտեր , ձորեր ննջեր են ,
Ջրեր գլուխն , ձայն անուշ .
Թռչունք թռան իրենց բոյն ,
Սովակին ձայնն էր անուշ :

— Անմահական հոտ բուրէր ,
Կարմիր վարդի հոտն անուշ .
Հասուն պտղով լի ծառեր ,
Որոնց տակ քունն էր անուշ :

Ա.ԲԼՈՐ ԵՒ ՄԱՐԳԻՐԻՏ

Կրկուացող արլոր աղբար ,
Բըրբելով աղբիւս վեր վար
Գտաւ մարդրիս մը կըս-կըլոր ,
Շատ մեծագին , շատ ալ աղուոր .
Բայց , եկու տե՛ս , ի՞նչ գատաստան
Կարեց խելօքն անոր վրան .

— « Տեսքը դէշ չէ , գոյնն ալ սիրուն ,
« կըսր մըր , աղուոր կռուն ,
« Բայց չէ տուած ասոնց բնութիւն
« կշտացնելու ալ զօրութիւն :
« Ա.յս բաներուս , փուձ ու խաբող ,
« Միայն անխելք մարդիկ տան փող .
« Ինծի համար հատ մը կորեկ
« Ասկէ շատ վեր ունի արժէք .
« Տե՛սք ալ շունենայ ,
« Ուտելու կուգայ » :

Ա.քլորին խելքէն
Մարդիկ պակաս չեն,
Ասոնց աչքին բան չեն արժեր
Ո՛չ գիտութիւն , ո՛չ լեզուներ :

← ԶՈՐԱ ԵՂԲԱՅՐՆԵՐ →

Չուս եղբայր են, բոլոր տարին
Երկրին վրայ կը պարտին.
Չորսն ալ ունին զատ զատ հասակ,
Պարգեւնին է հազար տեսակ :

Առջինեկն է մի պատանի,
Բողբոջ, տերեւ, սաղարթ ունի,
Պայծառ արեւ, կանանչ արօտ,
Որոնց տղաք են միշտ կարօտ :

Երկրորդ եղբայրն՝ Երիտասարդ
Կուտայ մեզի անձրեւ առատ,
Ծաղիկ ցանէ նա ամեն դի.
Յոյսեր կուտայ առատ հունձքի :

Երրորդ եղբայրն՝ այլ չափահատ,
Միրգով լեցուն ունի մի թառ,
Կը բաժանէ տղոց իր գանձ
Ծիրան, խնձոր, խաղող ու տանձ :

Չորրորդ եղբայրն է ծերունի,
Ցուլս ու խաւար չալկած ունի,
Սյուն, անտառ ամայացած,
Դաշտ ու արօր ձիւնով լեցուած :

կԱՐԱՊ ԶՈՒԿ ԵՒ ԽԵԶԱՓԱՐ

Օր մը կարապը, ձուկն ու խեչափար,
— Չեմ գիտեր ուսկից ալ գտան իրար —
Բեռնաբարձ սայլ մը տանիլ կուզեին,
Երեքն ալ մէկէն լծուեցան սայլին :
Երեքն ալ արիւն քրտինք կը մտնեն,
Սակայն Ժշարժիլ սայլը իր տեղէն.
«Զարմա՞նք, կ'ըսէին անոնք մէկմէկու,
Քէնք գիտեր ինչո՞ւ

Այս սայլը առաջ տանիլ չենք կընար .
Ո՛չ բեռը ծանը է, ո՛չ ճամբան դժուար» :

— Հապա չե՞ս ըսեր,
Կարապը վեր կը քաշէր,
Խեչափարը ետ՝
Չուկն ալ դէպի գետ :
Ծուռը ո՞րն էր, կամ որո՞ւնն էր իրաւունք,
Առ թողունք .
Բանն ա՛ս է որ
Մինչեւ այսօր
Սայլը հոն է իր բեռով .
Այսպէս կ'ըսէ Քոիլով :



ՀՊՈՒՅԻՆ ՈՒ ՄԲՋԻՒՆ

Շատիսոս ճպուռն , ամառն ի բուն ,
 Առաւօտէն մինչ իրիկուն ,
 Ժի , ժի , ժի . ժի բերանաբաց՝
 Անհոգ , անփոյթ ժիր ճըռճըռաց :
 Խոկ երբ տաքուկ օրերն անցան ,
 Անոր երգերն ալ դադրեցան .
 Չորս դին սառած՝ գետինն ու ջուր ,
 Ուսկի՞ց գտնէր ան կերակուր :
 Ճարը հասած , յուսահասած՝
 Հընարք մը միաքն ինկաւ յանկարծ ,
 Ելաւ մընին դուռը գնաց .
 «Թըք, թըք, թըք, թըք . — Ո՞վ է ան .
 — Ճըպուռն է , քու բարեկամ .
 «Դոնիկդ բա՛ց , մընիկ խաթուն » :

Շուտով բացաւ դուռը մընիւն ,
 Երեսն ի վար ինկաւ ճպուռն .
 «Մընիւն , ըսաւ , հոգուդ սիրուն ,
 «Տուր ինծի կաոր մը կերակուր ,
 «Թէ չէ մեռնիմես , ո՞հ , ի զուշ » :

— Ի՞նչ , ուտելու բան չունի՞ս :
 Ճպուռն ըսաւ . — « Լսէ՛ , հոգիս ,
 «Քանի որ տաք օրերն անցան ,
 «Փորբս չինկաւ պատառ մը բան » :
 — Հապա ամառն ու գարուն ,
 « ի՞նչ ըրիր ան տաքերուն :
 — Մի՞ սրդողիր , ըսաւ ճպուռն ,
 « Ես կ'երգէի ան տաքերուն » :
 — Զե՛մ սրդողիր , իմ ի՞նչ հոգս է ,
 Ուրեմն , հիմալ գընա պարէ՛ » :
 Այսպէս մընիւնն ըսելով
 Գոցեց իր դուռը շուտով :

Երիասասրդ անգործ քալող ,
 Երբ ձերանայ , կ'ըլլայ մուլող :



ՀՍ ՊԵՊԵՔՍ

Կաղանդին օրն էր, շուրջ վառարանին,
Անուշ հեթևաբներ կը պատմէր հանին.
Երուանդ ու Յուսիկ նստած անոր քով,
Մարիկ կ'ընէին ծիծաղկոտ դէմքով :

Սեղանին վլրայ կային այն բոլոր
Նըւէրք կաղանդի, սիրուն ու կըր ,
Կարմրուկ խնձոր, դեղնորակ նարինջ,
Չամիչ, թուզ, ընկոյզ, կաղին — ամէն ինչ :

Յանկարծ վեր ցատքեց իր տեղն, Յուսիկ,
Դոնէն գուրս ելաւ թեթեւ, քնքուշիկ,
Գտաւ իր պէպէք, գրկեց զոյն ուժգին,
Եւ համբուրելով ներս մոտաւ կրկին :

«Ինչու գուրս ելար», երբ հանին հարցուց,
Յուսիկ՝ որ կ'ուզէր ըսել առաջուց .
«Մենք ունինք, ըստու, կաղանդ, նոր տարի,
Բայց իմ պէպէքս դուրսը թող սաւի՞» :

Ա. Ա. ՋԱԿՈՎԻ ՈՒ ԹՐՉՈՒԽՆԻ.

—Եկուր ինձ, սիրուն թռչնիկ, ինձ եկուր,
Քեզ համար ունիմ վանդակ մը մաքուր .
Քեզի պիտի տամ ծաղիկներ փայլուն,
Թարմ, հասուն միրգեր և խոտեր ցողուն :
—Շատ ապրիս, ա'զիկ, ու վարձքդ կատար,
Բայց ես կը սիրեմ բաց ու զով կամար,
Եւ իմ սիրուն բոյն բարձըր ծառի տակ,
Աւելի լաւ է քան սոկի վանդակ :
—Ո՞հ, պզտիկ թռչուն, ո՞ւր գացեր թըռար,
Զիւնը ծածկեր է ամէն ձոր ու սար .
Մառած է բոյնդ ալ, սառ է ծով ու գետ,
Մի՛ երթար, թռչնիկ, կեցի՛ր ինծի հետ :
—Զէ՛, պզտիկ աղջիկ, 'տի թռիմ, երթամ,
Աւելի շատ բոյս, տաք երկիր գտնամ .
Երբ գարունը գայ, անուշ զեփիւռով,
Ես պիտի երգեմ իմ զուարիթ ձայնով :
—Ո՛վ ուղեցցցդ թռչնակ, հէ՛դ թռչնակ .
Մինակուկ կ'երթաս ծով, լիձ ու բլրակ .
Յիմա՞ր ես, ի՞նչ ես, եկուր, հո՛ս կեցիր,
Գուցէ մոլորիս հեռաւոր երկիր :
—Ա՞հ, չէ՛, չէ՛, աղջիկ, Աստուած է իմ թեւ,
Լեռ ու ծով կ'անցնիմ, անվախ ու թեթեւ .
Օդին պէս թեթեւ ըրտ զիս անշուշտ,
Որ օդ, ըստ գտնեմ ու ծծեմ անկուշտ :

ՄԵՂՈՒ, ՃՊՈՒՄԻՆ ՈՒ ՃԱՆՃ ՀՅ—

Մեղու մը կանուխ ելած առարւանց,
Ե՛երթար ժողովել բերքն անուշ ծաղկանց,
Ճպուռն ու ճանճն ալ հոն դանուելով՝
Սկսան քննել մեզրը սուր խելքով՝:
Ճպուռը կ'ըսէր. — «Իրա՛ւ, ո՞վ մեղու,
Թու մեզրդ կ'արժէ շատ զարմանալու,
Բայց քիթ պէտք է որ հոտին դիմանայ,
Վարդէն, անանուխէն գլուխ կը դառնայ:
Թէ որ մէջը քիչ մը դգում մանար,
Քիչ մալ սպանախ, գին չէր ունենար»:
Ճանճն ալ վրայ բերաւ. — «Ի՞նչըսենք մասնուն,
Իրաւ որ վարպետ շինող է մեղուն,
Բայց ես ալ աղուոր մոմ մը տեսած եմ,
Ճըրագու կ'ըսեն, ի՞նչպես բացատրեմ,
Հո՛տ ու հա՞մ, սեպէ թէ՛ բո՛ւն մանանայ.
Քուկդ այնպէս շինէ, տես ի՞նչ կը դառնայ:
Այս ու այսպիսի բարակ դասումով
Երկու գիտուններն եկած քովէ քով՝
Մեղին ու մոմին վրայ կը խօսէին.
Մեղուն լուութեամբ կը նայէր դործին:

ՏԱՆՁԵՆԻ ԵՒ ԴԴՈՒՄ ՀՅ—

Ասենով դգում մը կար,
Ճանձի ծառին դըրացի,
Քանի մը ամսուան մէջ,
Այնպէս շուտով կը բացուի,
Կ'ուռձանայ, կը բարձրանայ
Որ ծառին ծայր կը հասնի:
Ճանձենին ելք առասուանց,
Խորունկ քունէն արթնցաւ,
Դգմնինին վրան ելած
Տեսնելով՝ շատ զարմացաւ,
«Ո՞վ ես դուն, ըստ անոր,
Իմ վրայ ո՞ւսկից եկար,
Ուր էիր կամ թէ ինտո՞ր
Այսպէս շուտ գըլուխս ելար»:
— Իմ անունս կըսուի դգում,
Քու քովդ էի տնկուած,
Գեռ երեք ամիս չկայ,
Տես մենչեւ ո՞ւր եմ հասած»:
Ծառն ըստաւ. «Հոս հասնելու
Ես քսան տարի յոզներ եմ,
Ի՞նչ հովեր, ի՞նչ ցրաերու
Բաջութեամբ դիմացեր եմ.
Բայց դիմացի՛ր, դուն որ շուտով
Մինչեւ երկինքն ես երեք,
Նոյնպէս շուտով կը չորնաս,
Ու չես տեսներ լու օրեր»:

— Ա ՄԿՆԻԿ ՈՒ ԿՐԻՍ. 3 —

Մկնիկ մը թեթեւ, յիմար,
Երբ դէս ու դէն կը դառնար,
Ճամբուն վրայ կը հանդիպի,
Խեղճ, նկուն մէկ կրիայի.
«Ո՞հ, քու այդ տունը, կըսէ
Տխուր, տրտում տուն մըն է:
Անշուշտ կ'անիծես բնութիւնն
Որ քեզ տուաւ այսպիսի տուն.
Տե՛ս, իմ տունըս պալատ է,
Հոն ամէն բան առատ է»:
Մեր լիւր մուկին՝ կրիան
Սապէս տուաւ պատասխան.
«Շատ գոհ եմ ես իմ բազդէս,
Աստուած տուաւ, գոհ եմ ես»:

— Ա ՆՉՐԵՒ ։ —

Անձրե՛ւ, անձրե՛ւ, վար եկո՛ւր,
Ցորեն ու գարի բուսցո՛ւր,
Բուսցո՛ւր ծաղիկ, կանանչ խոտ,
Աւլէ՛ փոշի, մաքրէ՛ օդ:

Անձրե՛ւ, անձրե՛ւ, վար եկո՛ւր,
Ու տուր մեղի կերակուր:

— ՎԵՐԴՅ —

ՅԱՆԿԱ ԵՐԳՈՑ

Ա.	Զ
Ահա եկաւ նոր տարին	Զանգակն ահա զարնուի
Ահա ծագեց կարմիր արեւ	Զուարթ արեւ, բարի լոյս
Ազաւնետունս	6
Այս է բարձր այս է ցած	Ըլլանք զուարթ թիթես.
Անմեղութեան օրինակ	Բնկերք սիրով
Աշունը այլ եւս կ'անցնի	Բոէ՛ ինծի, ի՞նչ բանով
Առատուն կանուխ	Պ.
Արիք ընկերք կարգով	Թոչնա՛կ, բոնուեցար
Բ	Թոչնիկն ահա՛
Բազն ու բազիկ լողային	Թոչունը երգեց
Բարի եկաք	Փ.
Բարի լոյս ձեղ	Ժամացոյց խեղճ, հին
Բարի լոյս աղնիւ ուսուցիչ	Ժիր ընկերք
Բարի լոյս աղնիւ վարդուհի	Ի
Բաւ է մեղ ընկերներ	Ի՞նչ անուշ գեղօններ
Բոլոր թոչունները հոս են	Ինչու արգեօք սիրունմայր
Բութամարը կ'ըսէ պարեմ	Ի՞նչ ուրախութիւն
Գ	Լ.
Գարուն եկաւ	Լուսնակն անուշ
Գիտէ՞ք թէ ի՞նչպէս	Լուսնակն անուշ
Դ	Խ
Դաշտերու մէջ ձիւն	Խաթունիկ հաւ
Դե՛մ, տղայք, եկէ՛ք	Խեղճուկ տղան
Դու որ այգուն ցօղով	Լ
Դուրս եկէ՛ք, գուրս եկէ՛ք	Կարօտ ենք ակաքիդ
Ե	79
Եկէ՛ք, բարեկամ, եկէ՛ք	Կատաւզործներ շատ ժիր
Երբ առաւօտ ըլլայ	51
Երեկոն արդ գայ մեղմօրէն	Հիմա առ այս գնդակը
Երիք մանուկներ	9
Երջանիկ եմ եւ ուրախ	Զիւնը կուգար

Ճ	Ա
Ճերմակ փիսիկ	45 Սիրուն անմեղ խմզառնուկ 78
Մ	Ա.
Մանէ՛, Մանէ՛	93 Վարպետն ու աշակերտ 31
Մանչս նաւորդ մ'է	21 Տ
Մարտն անցաւ	75 Տանտան պէպէք 13
Մենք լաւ երաժիշտներ	82 Տէ՛ս, մեղուն աշխատա-
Մենք կուզենք մէջ մը	53 սէր 71
Մեր գիւղին մէջ հսկայ	Փ
Մեր ձագուկը փոսին մէջ	76 Փառք քեզ հայր օր ինձ
Մէ՛ն, Մէ՛ն տատիս	19 տուիր 6
Մի՛ վաղեր այդչափ արագ	8 Փողոցէ մը օր մը անցայ 15
Մշակն ի՞նչպէս	43 Օ
Ց	Օ'ն, եղբարք առնենք 67
Ցեսանաւորն անիւին	25 Օրօր իմ մանկիկ 33
Ցեսանող եմ կ'երթամ	10 Օրօր, օրօր քնացիր 48
Ո	—————
Ո՛հ, այս խումբն է	34 Յանիկ Յառակաց
Ո՛վ դու փոքրի՛ շերամիկ	40 Աղջիկն ու թռչուն 107
Ո՛վ կերակրեց զիս	72 Անձրեւ 110
Ո՛վ հայր մեր երկինքն	5 Արլոր եւ մարգրիտ 101
Ո՛վ փայլուն, պայծառ	60 Իմ պէպէքս 106
Ո՞րն է Անգղիոյ մայրա- քաղաքը	44 Կարապ, ձուկ եւ խեչա- փար 103
Ո՞ր կերթամ, ո՞վ կաղ իսթուն	59 Ճպուռն ու մրջիւն 104
Պ	Մեղու, ճպուռն ու ճանձ 108
Պատաւն այծ մ'ունէր	49 Մկնիկ ու կրիայ 110
Պատիկ կատունկ'արթննայ	24 Զօրս եղբայրներ 102
	Տանձենի եւ դդում 109

2013



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

1

ՀՀ Ազգային գրադպահ



NL0008496

ԵՐԳԱՐԱՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ

Դին 80 Ասովիս

Վարժարաններու համար մասնաւոր
գեղջ

ԿԵԴՐՈՆԱՑԵՂԻ

ԱՐԵՒԲԵԼԵԱՆ ՏՊԱՐԱՆ
Ա.Ս.Օ.Խ.Ա.

Երկրորդ քայլ, թի 1104, Սազառ
ՀՀշմէջի մօս :

Սոյն սպարանին մէջ կը գրաւաստոին նայերէն,
պուլկարերէն, գաղղիերէն, յունարէն, տանկերէն, և
այլ լեզուներով զանազան սպազրական զործեր որք են,
նառանեաց նրաւիրազեր, այցետուն, ազգարարու-
թիւն, նամակազլուիթ, պահարան, նասցէտովիս, մահ-
ազդ, զիրք, լրազիր, եւայլն, եւոյլն :

ՄԵԾ ԽՆԱՄՔ ԵՒ ՄԱՔՐՈՒԹԻՒՆ

ԳԻՆԵՐԸ ԶՈ.ՓՈ.ԽՈՐ